

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԹՈՒՅՑՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ԲՈՂԱՆԳԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Կրօնական. Ասուածարաշտութեան Խորհուրդը, Ս. Մենդեան
սօնին առքիւ. Ե. Ե. Դ.— 2. Խնթագրական. Պէտտիսն եւ Եկեղե-
ցի (Թ).— 3. Առաքելականութիւն Հայց. Եկեղեցւոյ.— 4. Կրօնական.
Ո՛չ Մարմնով՝ այլ հոգւով. Թ. Ե. Գ.— 5. Պատմական. Չիքենեաց
չերան վրայ Աշակերտարանի եւ Բոլի Եկեղեցիները եւ Հայկական Վան-
ֆեր. Մ. Ե. Ա.— 6. Լուս. Սրինգը. Արսէն Երկաթ.— 7. Բանաս-
տեղծական. Դարուս Երկրորդ Տարին. Վիքթոր Հիւօ. Թրզւ. Թ. Ե.
Գ.— 8. Մանկակունիի ծառերուն մէկ նոր Ձեռագիրը. Ե. Ե. Դ.—
9. Մասնախօսական. Կիլիկիան Կակիձներ. Վանքագիրներ Կիլիկիոյ
կաթողիկոսական դիւանէն. Բ. Ե.— 10. Դարձեալ Մով-Դղեակ. Բ.
Ե.— 11. Սիւնի Լուսարանութիւնները. Բ. Ե.— 12. Կաթողիկէ Ե-
կեղեցի եւ Կաթողիկոս.— 13. Չիքենեաց չերան ժողովը. Բ. Ե.—
14. Նշխարք Նախնեաց Մասնագրութեան. Հրատարակեաց Յ. Յ. Մ.—
15. Ս. Յակոբի ներսէն:

The S I O N, an Armenian Monthly of Religion
Printed in JERUSALEM - PALESTINE

Ս Տ Ա Յ Ա Ծ Ե Ն Ք

14. ԿԵԱՆՔԻ ԳԱՍԸ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՆԳԷՊ, Գրեց՝ Գէորգ Արեւայ-Ասլանեան. Տպ. «Կիրքեմպերկ» Կ. Ն. Մազասնեան, Կ. Պոլիս, 1928. 110. Գիւն 60 դր. կամ 50 սէնթ:

15. ՅՈՐԵԼԵՆԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԲԵՐՍՅԻ ԱՂՔՈՏԱԽՆԱՄԻՆ (1864-1927) ԵՒ ԳԱՐՄԱՆԱՏԱՆ (1897-1927) Տպգր. 1927. Յ. Մ. Սէքեան, Կ. Պոլիս. 8° էջ 198.

16. ARMENIACA, Herausgegeben Von K. ROTH. Fasc. II, Leipzig Im Verlag der Asia Major, 1927.

[M. Y. Agathon Rey a contribué à la publication de l'ARMENIACA en sous-criant à 25 exemplaires.]

17. ՀԱՇՈՒԵՏՈՒՌՈՒԹԻՒՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՑ ՀՐԱԺԱՐԵԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍՍԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿ ԳՐԻԳՈՐԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԱԼԱՔԵԱՆԻ, 1925-1928 1928 Մարտիկ Տպ. Արար, 8° էջ 16:

18. Վահան Համբարձումեան՝ ԳԻՒՂԱՇԽԱՐՀ, Պատմական, Ազգագրական Ուսումնասիրութիւն Տպ. «Տարօն», Փարիզ, 1927. Հրատ. Կովստնի «Վերա-շինաց Միութեան». Մատենաւար, Թիւ 1. պատկերազարդ եւ ֆարսէսով (Սե-րասիոյ տրչանք), 8° էջ 280:

19. Սուրբ Յակոբ Տէստանը, Երուսաղէմէ Սուրբ-Յակոբ վանքըմբարն հազարնա պր մէտիլէի անիվանէ. Էտէրի Սարգիս Սերայտանեան, Պէրոսա Տէր Յովնաննէտեան մարպաաարնա քապ օլունմառ տուր. 1928. փոքր 8° էջ 12, գիւն 1 դր.:

20. ԿԵԱՆՔԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ, Դասարարեալը եւ Երագի մը գիւնը, [գրեց] Արքիար Արքիարեան (Հայկակ), հրատ. Վահան Զարդարեան. Տպ. Յարէր-Պաղտասար, Գանիրէ, 1928, 8° էջ 60+20. Գիւն՝ 5 Ե. Ղ.:

21. ՕՏԱՐԸ, Ողբերգութիւն երեք Արարուածով. [գրեց] Գրիգոր Վահանեան. հրատ. Վ. Ուզունեան Գրասան, Թիւ 5. Տպ. Տէր Յովնաննէտեան, Պէրոս, 1928. 8° էջ 36. Գիւն՝ 5 Երան:

22. Յ. ՍՈՒՅԵԱՆ, Եգիպտոսի հայ Մէմլուսներն ու Իսլանները Քարիմ-եան Երչանիւն. Գանիրէ, Տպ. Լուսարահ, 1928. 8° էջ 80. վերջը Գանիրէի ֆարսէս մը. Գիւն՝ 8 Ե. Դ.:

23. ՄԱՆՁԵՍՈՐԻ ՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆԸ, ԻՐ ՔՍԱՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ. 1908 — 1928. Տպ. Մասիս. Փարիզ. է 8° 40.

ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Բ. ՏԱՐԻ - ԴՈՐ ՇՐՉԱՆ

1928 - ՅՈՒՆԻՍ

ԹԻՒ - 6

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱՆԳԱՆՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ս. ՆՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

2. — «Եւ վերացաւ փառօք». — Ո՛ր է է կեանք՝ որ գերազանցապէս կը նսրիրուի մարդկային իրական պէտքերու քահայութիւն կամ քաղաքակրթութեան զարգացումին՝ յարգանքի կամ տեսակ մը պաշտամունքի առարկան կ'ըլլայ եւ բախտաւորեալներուն համար: Սակայն անհատական այդ կախարդանքը չի գիմանար երկար ատեն, վասնզի իբարու յաջորդող հանճարներու դործունէութեան շնորհիւ հեազհեաէ կը լեցուի նախորդներու թողած թերին, որով եւ իբրաքանչիւր աշխատանքի բաժին սահմանուած է խառնուելու զանգուածային ամբողջի մը հետ՝ որ գուցէ ամբողջնապէք չունի բնաւ:

Մեր այս հասարակ փորձառութենէն կը տարբերի սակայն այն երևոյթը՝ որուն հանդիսատես կ'ըլլանք Աւետարանի յայտնութեամբը: Յիսուսի կեանքն ու օրինակը, խօսքն ու գործերը մէկ անգամով միայն կը յաջողին ստեղծել այն հոգեկան աշխարհը՝ ուր ճշմարիտ աստուածապաշտութեան խորհուրդը կը գտնէ իր բացարձակ լրումը, միշտ նոյն պահելով իր խորքը, որուն վրայ նոր բան մը չեն կրցած աւելցնել քրիստոնէական մշակութեան և մտածութեան գարաւար արդիւնքները: Կրօնական կատարելութեան այդ վայելքն ըմբոյխնող հոգիները, առաքեալներու նման, երկիւղած ու սրտատրոփ յափըշտակութեամբ մը կը սիրեն երկրպագել այն փառին՝ որ կառքն եղաւ Յիսուսի վերացումին դէպի երկինք:

Այդ երկինքի թագաւորութեան խորագոյն հիմերը գրուած էին արդէն անոնց սրտին մէջ՝ որոնք իրենց սրբազան պարտքը կատարեցին նոր Աւստի որդեգրութիւնն հռչակելով ամենուրեք: Տիեզերական այդ հաւատքի հրաւերին համաձայն՝ հարկ էր որ գիտակից գրկախառնումով մօտենային իրարու հրեան ու հեթանոսը, գերին ու աղնուականը, բարբարոսն ու Սկիւթացին (կող. Գ 11). ալ քակուած էր բաժանումի միջնորմը. մէկիւր գլորուած էր գայլմակղութեան վէմը թաւալումովը գերեզմանական այն քարին՝ որ քիչ օրերու համար միայն ծածկեց Յիսուսի արիւնլուայ մարմինը: Է՛հ, ալ մեռած մը չէ՛ր ան իրեններուն՝ ինչպէս և շատերուն համար, ու պիտի վերանար իբ Հօր աջ կող-

133-96
(701-66)



մը, հոն գնելու համար իր յաւիտենական ակտուը, ամէն անցաւոր ու ստուե-
րակերպ իշխանութիւններէ վեր, հաւասարապէս արհամարհելով Գաթի գա-
ւազանն ու Գիտի գահը:

Բովանդակ քրիստոնէութեան համոզումը այս մասին՝ համազօր էր և է՝
Պետրոսի այն գաւանդութեան որուն համաձայն՝ զարդարուն առասպելներու
խորհանքը դոյութիւն չունէր Աստուծոյ Որդւոյն զօրութեանն ու մեծութեանը մէջ
(Բ. Պետր. Ա 16): Ըսէ՛ք, ի՞նչ աւելի արդար քան վերացումը անո՛ր՝ որ Աս-
տուծոյ արքայութեան ու արդարութեան ջահը փոխանցեց մեզի. անո՛ր՝ որ իր
չօր տան մէջ օթեաններ խոտացաւ մեզի. անո՛ր՝ որ քաղցր լուծ մը գնելով
մեր վրայ՝ տաժանակիր խաչը շաղկեց իր ուսին. անո՛ր՝ որ դէպի կորուստ ա-
ռաջնորդող լայն արահետին մօտ կեանքի նեղ դուռը ցոյց տուաւ մեզի. ա-
նո՛ր վերջապէս՝ որ յաւիտենական ճշմարտութիւններու զանձարանը բացաւ մե-
զի ա՛յնքան մեծ վայելչութեամբ ու աննախանձարար: Պէ՛տք էր, այո, պէ՛տք
էր որ ան յաղթահարէր չարիքն ու մահը՝ իր բարի և անմահ հոգիովը: Հա-
ւատացէ՛ք այս իրաւագատ փոխարինութեան՝ դուք որ հաւատացած էք իր Ա-
ւետարանին, և ամէն առիթներով ձայնակցեցէ՛ք այն ցնծութեան աղաղակին՝
զոր Հայոց եկեղեցին կ'արձակէ իր կուրծքէն՝ իր Արքութեան երգերէն մէկուն
մէջ՝ ՚իսի առնելով առաքեալին տողերը. «Ո՛վ է որպէս տէր Աստուած մեր...
Հաւատարիմ եղիւ աշխարհի եւ համբարնաւ փառօք»:

Մեր Տիրոջ փրկագործ անօրինութեան վերջին հրաշքը զարմացուց նաև հրեշ-
տակները, ինչպէս կը նկարագրուի Համբարձման տօնին յատկացուած շարա-
կաններէն մէկուն մէջ: Գիտել տալինք կանխաւ՝ թէ այդ հոգեղէններէն զան-
խուլ էր մնացած աստուածապաշտութեան բուն խորհուրդը. ու հիմա է որ ա-
նոնք կը պատրաստուին ընդունելու պոսկաւոր Յաղթականին մուտքը վերին
աստիճաններու վրայ՝ որ Աստուծոյ կը տանին: Անոնք անթարգմանելի հիացումով
մը կը հարցնեն իրարու. «Ո՛վ է սա՛ որ հրեղէն անդրուարով կուգայ մեզի»,
և ուրիշներ կը պատասխանեն. «Տէրն է փառաց, աշխարհի փրկիչը. բացէ՛ք
մշանջնաւոր յարկերու դուռներն անոր առջև»: Այս շքեղ տեսարանագրութիւ-
նը աստուածային թատերարեմին վրայ կ'այլալլէ մեր ներքին զգայութիւ-
նը: Ալ ո՞վ կրնայ լռեցնել իր մէջ այն երկնահնչուն ձայները՝ որ երբեմն երկ-
րի վրայ լսուեցան Ծննդեան մութ ու անշուք այրին մօտ, ու հիմա անսահ-
ման բարձունքի մը վրայ կը թնդան վերտին, հոն փոխադրելու ասեն Յիսու-
սով կենդանագրուած «փառք»ը, հաստատուած «խաղաղութիւն»ը և յաւերժա-
ցած «հաճութիւն»ը: Չեմ երկրայիր. այս հաւատքը մերը պիտի ըլլայ միշտ՝
եթէ մեր ալ խանձարուրին վրայ ճառագայթէ այն աստղը՝ որմէ համաստեղու-
թիւններ կը ծնին, եթէ անուշ շունչ մը առաջին օրէն լսեցնէ մեզի այն երգը, որ
յետոյ պիտի ըլլայ «Ծովերու և որոտման հզօր ձայներով եղանակուած
ալիլուիան» (Յայտ. ԺԹ 6), և եթէ հոգիով սրբուած գիրկ մը զգուէ մեր
մանկութեան վայրկեանները՝ որոնցմով պիտի պատրաստուի հոգեհորդ հան-
գիստը մեր անձերուն (Մատթ. ԺԱ 29): Զանանք տիրապէս թափանցել ուրեմն
աստուածապաշտութեան մեծ խորհուրդին՝ որ Յիսուսով յայտնուեցաւ մեզի:

Վ Ե Ր Չ Ե . Ե . Դ .

Նախորդ յօդուածին մէջ, էջ 101, վարէն 7րդ տող «այդ անակկալութիւնը» պէ՛տք է ըլլայ «այդ ակկա-
լութիւնը»:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պ Ե Տ Ո Ի Թ Ե Ի Ն Ե Ի Ե Կ Ե Ղ Ե Յ Ի

Թ.

Մեր նախորդ ութը յօդուածներուն մէջ քննեցինք Պետութեան և Եկեղեցւոյ յարաբերութեանց ծագումը, առոնց զարգացումը և վերջապէս Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման պատճառները, և ցոյց տուինք թէ ասոնք Հոռոմի Եկեղեցւոյն և Եւրոպական պետութեանց վերաբերումով իրականութիւններ են. որովհետև Հոռոմի Եկեղեցիին է որ աշխարհական պետութեան մը զօրութիւնն ու միջոցները զարգացուց իր ծոցին մէջ, ազդեց և իշխեց քաղաքական կարգերու վրայ, և հետևարար բոլորովին սխալ և անիմաստ է Հայաստանեայց Եկեղեցւոյն վերաբերումով զորձածել Պետութեան ու Եկեղեցւոյ բաժանման բանաձևը:

Բոլորովին նոր տեսակէտէ մը քննեցինք նաև Հայց. Եկեղեցւոյն դիրքը մեր եկեղեցական պատմութեան քանի մը շրջաններուն մէջ՝ հանդէպ նոյն ինքն հայ պետութեան և հանդէպ Հայաստանի վրայ գերիշխող քրիստոնեայ և ոչ-քրիստոնեայ պետութիւններու. իսկ վերջին երկու յօդուածներու մէջ քննեցինք Պօլոմեիսի և Ազգային Մանամարտիրոսի, որոնց առաջինով պաշտօնապէս կարգուկանոնի տակ աւանուած է Հայց. Եկեղեցւոյ Հոգևոր վերին իշխանութեան իրաւասութիւնները Ռուսաստանի մէջ, իսկ երկրորդով՝ Թիւրքիոյ Հայոց պատրիարքութեան զօրձերուն կանոնաւորումը՝ թէ՛ իր իսկ ներքը և թէ՛ հանդէպ թիւրք պետութեան:

Եւ որովհետև Ռուսաստանի և Ռուսաստանի ենթարկեալ երկիրներու մէջ, խորհրդային կարգերու հաստատութեամբ, եկեղեցին մասնաւորապէս նշաւակ կզաւ խորհրդային սկզբունքներու և բմբունումներու սաստիկ կիրարկումներուն, Խորհրդային Ռուսաստանին դուրս, պետական և վարչական այդ նոր կարգերէն բոլոր խանդավառութիւններ սկսան արդարացնել եկեղեցւոյ դէմ ձեռք աւանուած միջոցները, միշտ Պետրեան և Եկեղեցւոյ բաժանման բանաձևով: Եւ պէտք է արձանագրել յատուկ խնամքով թէ Հայաստանէն դուրս հայ մամուլը յաճախ չհշտեց այդ բանաձևը, առանց սակայն խնդիրը սերտած և ուսումնասիրած ըլլալու պատմութեան լոյսերուն տակ, և առանց քննած ըլլալու Հայց. Եկեղեցւոյ իսկական դիրքը Ռուսաստանի և Թիւրքիոյ մէջ, մեզի ժամանակակից իրողութիւններուն ապացոյցներով: Աշխարհական թէ եկեղեցական, զբրեցին, խօսեցան Հայց. Եկեղեցւոյ վերաբերումով, Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման օրինաւորութեան և պէտքին վրայ, երբ իրականութեան մէջ գոյութիւն չունէին, զոր օրինակ «Ռուսահայոց» և «Տաճկահայոց» մէջ, այդպիսի երկու կզրներ՝ ըստ Պօլոմեիսի և ըստ Ազգային Մանամարտիրոսի:

Առանց հակապատմական հաւատումներ ընելու սակայն, ուղղակի պէտք էր ըսուիլ թէ խորհրդային կարգեր բացարձակապէս կը մերժեն կրօնքը և կրօնքի վերաբերեալ ամէն բան: Եւ արդէն այս է շխտակ բմբունումը. այսինքն խորհրդային պետարիւնը, անկրօն է սկզբունքով, և հետևարար իր սկզբունքովն իսկ հակառակ է ան ամէն բանի որ կրօնքի և եկեղեցիի հետ կապուած է: Եւ որպէս զի կարենայ հասնիլ իր նպատակին ո՛չ միայն կը հայածէ եկեղեցին ուղղակի և անուղղակի միջոցներով, այլ նաև նոր սերունդը կը դաստիարակէ հակակրօնութեամբ: Այս է դժբախտ իրականութիւնը, զոր բարեբխու կամ պարտկելու ունէ փորձ, ըլլայ խորհրդային երկիրներու մէջ, ըլլայ առանց սահմաններէն դուրս, անպէտ իմաստակութիւն է:

Քանի որ այս է իրողութիւնը իր ամէնէն պարզ ձևին մէջ, այլևս աւելորդ է Եկե-

զեցւոյ և Պետութեան բաժանման սկզբունքը ջատագովել այս ու այն կերպով, և այնպէս կարծել և կարծել տալ նաև խորհրդային երկիրներէ զուրս գտնուող ժողովուրդին թէ, ինչ որ տեղի ունեցաւ և կ'ունենայ խորհրդային երկիրներու մէջ, պարզապէս Պետութեան և եկեղեցւոյ բաժանման խնդիրն է և ո՛չ այլ ինչ, կամ թէ եկեղեցին ազատ թողուած է խորհրդային երկիրներու մէջ, եկեղեցիներ բաց են ամէն տեղ, ուզողը կ'երթայ, չուզողը չ'երթար: Ասիկա արտաքինն է իրականութեան. ներքինը բոլորովին տարբեր է, և մեր ուսումնասիրութեան ծրագրէն զուրս է քննել տիրող իրականութեան ներքինը խորհրդային երկիրներու մէջ:

Մեզ, Հայերու համար մանաւանդ, աւելի օգտակար է տեղեակ ըլլալ խորհրդային երկիրներու մէջ տիրող պետական սկզբունքներուն և այդ սկզբունքներով յառաջ եկող իրականութիւններուն քան թէ սխալ և անհիմն մեկնութիւններով ինքնախար ըլլալ, կամ ինչպէս կ'ըսուի՝ ջայլամի նման դուստը աւազներու մէջ խօթել, չտանելու համար թէ ի՛նչ կ'անցնի կը գտնայ իր շուրջը:

Որպէսզի Սիմոն էջերուն մէջ մեր բրած ուսումնասիրութեան կարակացութիւնները դիւրին ըմբռնուի մեր բնթերցողներու կողմէն, կ'ուզենք երկու մեծ և զօրաւոր պետութիւններու վրայ ուշադրութիւն դարձընել: Ասոնց առաջինն է Անգլիա, որուն եկեղեցին պետական է. երկրորդն է Միացեալ Նահանգաց Ամերիկան, ուր պետութիւնը բաժնուած է եկեղեցիէն:

Անգլիքան եկեղեցին կամ Անգլիոյ եկեղեցին պաշտպանուած է օրէնքով (The Church of England which is established by Law): Established՝ բառին սովորական առումով՝ կը նշանակէ հաստատուած, բայց հո՛ս մասնաւոր իմաստ ունի այդ, և կը նշանակէ պաշտպանուած և ուժաւորուած (supported and strengthened) պետութեան կողմէն: Եւ ասոր համար է որ Անգլիոյ թագաւորը պէտք է անդամը ըլլայ պետական եկեղեցւոյն. վասնզի ի՛նքն է գերագոյն կառավարիչը եկեղեցւոյն և պաշտպանը հաւատոյ (ասոնք պաշտօնական տիտղոսներն են Անգլիոյ թագաւորին):

Պետական եկեղեցւոյն ժողովներուն որոշումները իրենց օրինական ոյժը կ'առնեն թագաւորին հաստատութեամբը. իսկ թագաւորը կը հաստատէ այդ որոշումները իր Խորհրդարանին (Parliament) միջոցաւ:

Եկեղեցական ժողովներ, ի հարկին, վերաքննութեան համար կը դիմեն թագաւորին Մասնաւոր ժողովին (Privy Council), որ գերագոյն ատեանն է պետութեան:

Այս Մասնաւոր Ժողովը չի կրնար եկեղեցական կանոն դնել, բայց կրնայ քննել եկեղեցական կանոնները, տեսնելու համար թէ ատոնք ըստ օրինի խմբագրուած են: Խորհրդարանն ալ չի կրնար եկեղեցական կանոն հաստատել, բայց կրնայ քննել թէ ատոնք համաձայն են երկրի օրէնքներուն, և Խորհրդարանի հաստատութենէն ետքն է որ եկեղեցական կանոնները կ'ստանան իրենց օրինական ոյժը և կը զործադրուին իբրև օրէնք:

Մասնանիշ ընենք ամէնէն նոր օրինակը.— Անգլիքան եկեղեցին իր Աղօթագիրքը կամ մանագիրքը բարեփոխեց, տարիներու փորձառութենէն և ուսումնասիրութենէն ետքը, և բարեփոխուած կամ սրբազրուած գիրքը գնաց Խորհրդարան, որ սակայն չվաւերացուց զայն, դիտել տալով թէ եղած սրբազրութիւններ Անգլիքան եկեղեցւոյն նրկարագիրը այլալիւր բնոյթ մը ունէին: Քէնթրպրիի Արքեպիսկոպոսը ստիպուեցաւ այդ զիտազութիւնները ներկայացնել եպիսկոպոսական ժողովին, որ քննեց զանոնք և ըստ այնմ բարեփոխեց Աղօթագիրքը, որ դարձեալ գնաց Խորհրդարան. և երբ կը գրենք այս սոգերը, շէնք գիտեր թէ այս անգամ պիտի ընդունուի՞ կատարուած բարեփոխութիւնը:

Այս բացատրութիւններ ջոյց կուտան թէ Անգլիոյ թագաւորին պարտքն ու պաշտօնն է (իւր Խորհրդարանին միջոցաւ) հսկել պետական եկեղեցւոյն վրայ և տեսնել թէ եկեղեցական կանոններ կը զործադրուին կամ թէ ժողովուրդը կը հպատակի՞ ատոնց:

Անգլիոյ թագաւորը ուրիշ կարեօր կարգադրութիւն մըն ալ կ'ընէ իր եկեղեցւոյն մէջ. — Երբ վախճանի վիճակի մը եպիսկոպոսը, թագաւորը կը խորհրդակցի իր վարչապետին հետ (և անբաշտն կերպով կամ իբրև կենցաղապետական հարկ, առնելով նաև Քէնթրպլըրի Արքեպիսկոպոսին կարծիքը) կը նշանակէ յարմար անձը, որուն վրայ ընտրութիւն կը կատարէ Վիճակին Մայր Եկեղեցւոյն կանոնիկոսաժողովը (Chapter):

Իսկ Անգլիքան եկեղեցին իր կողմէ պաշտօնապէս անդամներ ունի իտրինդաւանին մէջ: Այսպէս՝ Լորտերու ժողովին մէջ 24 եպիսկոպոսական անուն ունի Եկեղեցին. առանց մէկ հինգը հաստատապէս կը պատկանին Քէնթրպլըրի, Եօրթի Արքեպիսկոպոսաներուն և Լոնտօնի, Վինչէսթըրի և Տըրամի եպիսկոպոսներուն. իսկ մնացած 19 անունները կը գրաւեն ուրիշ անուններու եպիսկոպոսներ՝ երիցութեան կարգով:

Քէնթրպլըրի Արքեպիսկոպոսը, թագաւորին բացակայութեան, անդամն է այն խրճամակայութեան, որ թագաւորին պաշտօնը կը կատարէ պետութեան գլուխը:

Պետութիւն և Եկեղեցի՝ իրարու հանդէպ՝ զրամական սեէ յանձնառութիւն չունին. բայց եկեղեցիներ ունին իրենց եկամտաբաղարկները, որոնց մէջ կարեօր տեղ կը բռնեն հաւատացեալներուն կամաւոր նուէրները, և կը պահեն իրենց կալուածները:

Գիտենք որ Անգլիական պետութիւնը, 20րդ դարու մէջ, ամէնէն աւելի լաւ կազմակերպուած և ամէնէն աւելի զօրաւոր Սահմանադրական կառավարութիւն մը ունի: Գիտենք նաև որ արդի Բաղաքակրթութեան գլխաւոր կազմակերպիչն է Անգլիա, և Անգլիա կրօնական երկիր մըն է, անգլիացին կրօնական ժողովուրդ մըն է, բազմաթիւ յարանուանութիւններով, և պետութիւնը պաշտօնապէս Բրիտանիայն է. այսինքն՝ կրօնական է, և կրօնքը և Եկեղեցին ամենեւին արգելք չեն եղած երկրին յառաջդիմութեան և պետական զօրութեան հմայքին: Եւ Եկեղեցին չէ՛ նկատուած իբրև պետութիւն մը պետութեան մէջ կամ կառավարութիւն մը կառավարութեան մէջ: Ընդհակառակն, կրօնքը մեծապէս օգնած է Անգլիոյ, ներսէն և դուրսէն՝ Ներսէն, Աւետարանին ազդեցութեամբ, Անգլիա կերտուած է ամուր բարոյականով մը և անհատական ու ընկերային կեանքին մեծութեան բարձրագոյն սկզբունքներով: Եւ որովհետև Անգլիա ընդարձակ գաղթականութիւններ վարող ու կառավարող պետութիւն մըն ալ է, այդ պատճառով դորձ ունի այլազան կրօններու և դաւանութիւններու հետ, որոնց ամէնքն ալ ազատ թողուած են իրենց հաւատքին և պաշտամունքին մէջ, և կրօնական այս ազատութեան մէջ ապահովուած է տիրապետեալ ազդերու և ժողովուրդներու ներքին խաղաղութիւնը, որ աղբիւրն է Անգլիոյ դուրսէն ստացած զօրութեան:

Ահաւասիկ պետութիւն մը, որ թէև թագաւորութիւն մըն է, բայց սահմանազրական է, և իրական ժողովրդապետութիւն մը, առանց ըլլալու խոստանապետութիւն մը, առանց ըլլալու նաև տեսակ մը սակաւապետութիւն (Oligarchie) բանուորներու անուամբ: Վասն զի իրողութիւնը այն է որ կառավարական սեէ ձև, ի՛նչ ալ ըլլայ ատոր անունը, կառավարութիւնն է ժողովուրդի գաւակներուն ընտրանիին:

Իսկ Անգլիա հարուստ է իր ընտրանի գաւակներով, և Անգլիա ատոր համար իր պետական զօրութիւնը, իր ապահովութիւնը, իր քաղաքակրթութեան տարածումը, և հետաւոր երկիրներու վրայ իր գերիշխանութեան տեսականութեան գաղափարը գտած է ժողովուրդներու կրօնական ազատութեան մէջ:

Չենք կրնար գուշակել հեռաւոր ազգան, բայց տարիներու փորձառութիւնը ցոյց կուտայ թէ երջանիկ է անգլիական պետութիւնը իր կառավարական զրութեամբ, եւ այս ալ ցոյց կուտայ թէ կրօնքը սեէ կերպով արգելք չէ ժողովրդական զարգացումին և պետական բարգաւաճման թէ՛ Անգլիոյ բնիկ տան մէջ և թէ՛ գաղթաբնակներու մէջ:

Գալով Ամերիկայի, ուր թէև կրօնքը բացարձակապէս ազատ է, և թէպէտ Ամերիկեան Դաշնակցային Պետութիւնը սեէ կապ չունի սեէ եկեղեցիի հետ, բայց ամերիկեան պետութիւնը պիտի չըլլայ Բրիտանիայն այսինքն Ամերիկա իբրև պետու-

թիւն, ո՛չ անկրօն կրնայ ըլլալ, ո՛չ ալ այլակրօն, այլ միայն Քրիստոնեայ: Ասիկա բարոյական սկզբունք մըն է Ամերիկայի համար, և այս սկզբունքով է որ բազմակնութիւնը արգելուած է Ամերիկայի մէջ: Իսլամ մը, ըստ օրինի, երկու կամ աւելի կնիկներով չի կրնար Ամերիկա մտնել: Այս հիման վրայ էր նաև որ նոյն իսկ Եութան նահանգը, որ մտնունական էր, չկրցաւ ամերիկեան դաշնակցութեան մէջ մտնել, մինչև որ չհրաժարեցաւ բազմակնութենէ (1890):

Ամերիկայի մէջ ունէ եկեղեցի պէտք է արձանագրուի կառավարութեան մօտ և պաշտօնապէս ճանչցուի իբրև ընկերային կազմակերպութիւն, որպէս զի կարող ըլլայ կառուած ունենալ:

Երբ պաշտօնապէս արձանագրուած եկեղեցիի մը անդամները թողուն իրենց այդ եկեղեցին և յարին ուրիշ յարանուանութեան, չեն կրնար իրենց նախկին եկեղեցոյն կալուածները միասին տանիլ: Կառավարութիւնը օրէնքի ուժով թոյլ չի տար, կը պաշտպանէ նախկին եկեղեցոյն կալուածատիրութեան իրաւունքը:

Ամերիկայի մէջ կառավարութիւնը չի միջամտեր զուտ կրօնական վէճերու, հետք է որ ատոնք չխանդարեն հանրային ապահովութիւնն ու խաղաղութիւնը: Բայց կը միջամտէ կալուածական խնդիրներու և վէճերու, վասնզի ատոնք կապ ունին երկրի քաղաքային օրէնքներուն հետ: — Ամերիկեան եկեղեցիներու բեմերէն, ի հարկին, ամէնէն խիստ քննադատութիւններ կրնան ուղղուիլ կառավարական սխալներու կամ թերութիւններու դէմ: Ամերիկեան պետութիւնը խօսքի և զրչի ազատութիւնը լիովին ապահոված է երկրին մէջ, հերք է որ այդ ազատութիւնը չարաչար չզործածուի և չզրոյցով երկրին ապահովութիւնը և խաղաղութիւնը:

Ամէն եկեղեցի իր կանոնը ունի, ունի նաև իր ատեանը, և ազատ է դրամ հանգանակելու կամ ժողովուրդ իր պէտքերուն համար:

Ամերիկան ալ, ինչպէս կը տեսնուի այս տեղեկութիւններէն, հակառակ Անգլիոյ, թէև չէ կապուած ունէ եկեղեցիի, բայց ողիտով քրիստոնեայ է և յարանուանութեամբ ալ՝ բողոքական, բառին ամէնէն ազատ իմաստով: Եւ կրօնական այդ ազատ ողին է որ կրօնքը կը սիրընէ ամերիկացիին, այդ երկիւղած, բարեպաշտիկ ողին, ազնիւ, յոռաջիմական, որով ինքզինքը կը բարացուցէ Ամերիկա և ինքզինքը կ'ինքնորոշէ այս ժամանակի ազգերուն և պետութիւններուն մէջ, իր դարմանայի կրօնականութեամբ, իր անմրցելի ճարտարարուեստով, իր գործնական դաստիարակութեամբ և իր անսպառ հարստութեամբ, որ դժբախտաբար զեւ չէ տարածուած ժողովրդական խոնարհ խաւերու մէջ, թէև ատոր փոխարէն կառավարութիւնը ժողովուրդին ընդհանուր դաստիարակութիւնը և հանրային առողջութիւնը ապահովելու, մասնաւորապէս մանուկներու մահը արգելելու համար, ամէն հնարաւոր միջոցները ի գործ կը դնէ:

Ամերիկայի մէջ բազմաթիւ եկեղեցիներու ազատ գոյութիւնը ունէ արդիւք չէ եղած Ամերիկեան պետութեան ծրագրիներուն գործադրութեան: Պետութիւն և եկեղեցի զիրար կը յարգեն, բայց իրարու գործին չեն խառնուիր:

Ցանկալի էր անուշտ, և շատ ցանկալի՝ որ խորհրդային երկիրներու մէջ ալ տիրէր Ամերիկեան ազատութիւնը եկեղեցիներուն, և ինչպէս որ եկեղեցին չի խառնուիր պետութեան գործերուն, նոյնպէս պետութիւնը չխառնուէր եկեղեցոյ գործերուն, բացարձակ չէզոքութեամբ:

Մինչ խորհրդային Ռուսաստանի և անոր յարակից երկիրներու մէջ — Հայաստանն ալ ատոնց կարգին — կը միջամտեն եկեղեցոյ գործերուն, և կը միջամտեն, ինչպէս որ կանխեցինք զիտեղ տալ, խորհրդային դուրքեան հիմնական սկզբունքներէն մէկուն տեսնուով:

Ենչտանք անգամ մըն ալ թէ աւելորդ է այս մասին վիճիլ և ըսել թէ խորհրդային երկիրներու մէջ ազատ է կրօնքը, եկեղեցին, և ժողովուրդին խիղճը չի բռնարարութիւր, ևւայն, ևւայն:

Մենք բացատրեցինք արդէն և ցոյց տուինք թէ խորհրդային սկզբունքով իսկ խոր-

հրդային երկիրներ չեն հանդուրժեր կրօնքի և եկեղեցոյ գոյութեան, այնպէս հաւատարմութիւն կրօնքը իր կազմակերպութեամբ՝ պետութիւն մըն է պետութեան մէջ, կամ կառավարութիւն մը կառավարութեան մէջ և այդ հաւատքն է պատճառը որ հոգեւոր իշխանութիւնը չի ճանչնար և եկեղեցոյ կայսեաները կը գրաւուին, և եկեղեցոյ հանդէպ սէր և համակրանք ասածոյնը, ունէ կերպով ու միջոցով կը գրկուին քաղաքային պաշտօններէ և զիւրութիւններէ՝ զորմի աշխարհին մէջ:

Իրողութիւնը այս և այսպէս ըլլալով Խորհրդային երկիրներու մէջ, անոնք որ, զոր օրինակ, Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը կը գատափեալեն իբրև հաւատարմութիւն Հայոց. եկեղեցոյ և կամ անոնք որ հակառակէն կը պաշտպանեն զայն, ըսելով թէ Խ. Հայաստանի կառավարութիւնը ազատ ձգած է եկեղեցին և չի բռնաբարեր հայ ժողովրդի խղճին ազատութիւնը, եւայն, երկու կողմերն ալ հակառակ են իրողութեան: Չման զի Խ. Հայաստանը, իբրև մասը Խ. Ռուսաստանի, չի կրնար շեղիլ Խորհրդային սկզբունքներէն և կերպերէն: Խորհրդային երկիրներու մէջ սկզբունքը, մտայնութիւնը, զործելու կերպերը միևնոյն են, և այդպէս կրնան ըլլալ միայն:

Մեզ համար աւելի լաւ է իրողութիւնը զիտնալ իր մերկութեանը մէջ, քան թէ ինքնախար ըլլալ և ասոր համար զէճ բնել:

Անշուշտ կրնայ աւարելուի որ, եթէ Հայաստանեայց եկեղեցին ազատ չէ Խ. Հայաստանի մէջ, ինչպէս ուրիշն Ազոտ եկեղեցի մը կը թոյլատրուի, իր թերթով, եւայն: Շատ պարզ է ասոր պատասխանը.— զազը եթէ լաւի թէ Խ. Հայաստանի մէջ, Մայր Աթոռոյ քթին տակ, այսինչ կամ այնինչ յարանաւանութիւններ յաջողութիւն կողմակերպուի, մի՛ զարմանաք: Այդ թոյլատրութիւնները ժամանակաւոր հանգամանք ունին և ուղղուած են Մայրենի եկեղեցոյն զէժ, ջլատելու հայ ժողովուրդին կողմ Մայր Աթոռին հետ և անգամալուծելու համար Մայր Աթոռը ինքն իր մէջ: Այսու ամենայնիւ կարելի է ըսել թէ Խորհրդային երկիրներու մէջ զարձեալ Խ. Հայաստանն է որ կեդրոնին առջև կը նկատուի ամէնէն թոյլը՝ հակակրօն պայքարին մէջ: Մենք լիմաքանք շատ հաւաստի ազբուրէ մը թէ զերջին Միւսուորհէքի հանդէսին առթիւ Լէմբաճի մէջ հաւաքուած Հայոց հոծ բազմութիւնը և արտայայտուած կրօնական ոգին այնքան ուշադրաւ եղած է որ Մոսկվայի կառավարութիւնը զիտողութիւն ըրած է երևանի կառավարութեան թէ մինչև հիմայ չէ կրցած բնկնել այդ ոգին Հայ ժողովուրդին մէջ:

Եւ որպէսզի Խորհրդային երկիրներու ժողովուրդներուն մէջ թուրայ այդ ոգին, որպէս զի այդ ժողովուրդներ միայն ու միայն Խորհրդային սկզբունքներով գատափառուին, թոյլ չեն տար որ արտասահմանի կրօնական, քաղաքական եւայն թերթերն ու հրատարակութիւնները Խորհրդային երկիրներէն ներս մտնեն և տարածուին ժողովուրդին մէջ:

Այս իրողութիւնները մատնանիչ ըրինք՝ ցոյց տալու համար թէ Խորհրդային երկիրներու հիմնական սկզբունքներն մէկն է կրօնքին և կրօնական հաստատութեանց կազմալուծումը: Մնացածը անգամ մըն ալ ըսենք, ժամանակի խնդիր է: Եթէ Խորհրդային կարգեր այսպէս տիրապետեն և տեսնեն, Խորհրդային երկիրներու մէջ հասնող նոր սերունդներ գաղափար պիտի չունենան Աստուծոյ և կրօնքի մասին: Երբ օր մը իրագործուի այդ դժբախտութիւնը, այն ատեն պիտի չեշտուի պատմութեան մեծ փորձառութիւններէն մէկը, այսինքն՝ անկրօն, անաստուած պետութիւններ կանգուն պիտի չմնան և իրենց իսկ մէջ պիտի կործանին: Բայց մենք կը հաւատանք որ անպարտելի է Աւետարանին թաղաւորութիւնը, և զժոխքի դուռներն իսկ չեն կրնար յաղթահարել զանոնք:

Կրօնքին մարդկայնական բարձր սկզբունքներն են որ կ'ստեղծեն այլապիտութիւնը, ընկերային հաւասարութիւնը, յարգանքը օրէնքին և կարգուկանոնին: Խորհրդային կարգեր կը զօրացնեն ետապիտութիւնը, ըլլայ անհատական, ըլլայ հաւաքական, կը խորտակեն յարգանքին նուիրական կապերը ընտանեկան և ընկերային կեանքի մէջ: Աւետարանն է որ հաւասարութեան սկզբունքը գրաւ մարդկային ընկերութեան մէջ: Եւ Սուրբն Պօղոսն է որ շեշտեց ուժգին՝ այդ սկզբունքին զործնականութիւնը՝ երբ ը-

սառ թէ քրիստոնեաներու մէջ մեծ ու փոքր չկայ, ծառայ և տէր չկայ, հրեայ և հեթանոս չկայ, այր մարդու և կին մարդու մէջ տարբերութիւն չկայ, այլ ամէնքը հաստատար են իրարու, ամէնքը մէկ են Յիսուս Քրիստոսի Աւետարանով:

Մենք մեր կատարած ուսումնասիրութեան իբրև կնիք պիտի բռնք թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութեան մէջ, ինչպէս նաև մեզի ժամանակակից Պոփոկեանով և Ազգային Մանկանադրութեան կառավարուած Հայց. Եկեղեցւոյ մէջ՝ Եկեղեցւոյ և Պետրեան բաժանման խնդիր չի կար և չեղ կրնար ըլլալ:

Բայց հիմայ, խորհրդային կարգերու հաստատութեամբ երևան եկած է պետութեան քանդիչ միջամտութիւնը Եկեղեցւոյ գործերուն: Ուրեմն աւելի շիտակ պիտի ըլլար ըսել, Պետրիսը պիտի չի որ միջամտե Եկեղեցւոյ գործերուն, նաև կերպով, ուղղակի կամ անուղղակի, յայտնի կամ չտեսնուող, այլ պէտք է պահէ բացարձակ չէզոքութիւն, և եթէ ուզէ՞ք անտարբերութիւն: Կամ շրջելով Հայց. Եկեղեցւոյ վերաբերութեամբ անիմաստ կերպով կիրարկուած բանաձևը, պիտի ըսէինք որ պիտի և Պետրիսը բաժնել Եկեղեցիին ճիշդ այնպէս ինչպէս եղած է Ամերիկայի մէջ:

ՎԵՐՋ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Ա Ս Ց Ա Ն Ե Ա Յ Ց Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ո Յ

(Հ. Վ. Հացունիի Երկրորդ յօդուածին առթիւ)

Պ.

ՍԱՆՍՏՐՈՒԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՒՈՐ

Հ. Վ. Հացունին Սանատրուկի և որդւոյն անունները նոյնացնելով արտաքին պատմութեան մէջ Սեւերոսի մը հետ, Բրդ դարու մարդիկ կը հռչակէ զանոնք:

Ստոյգ է որ մեր ազգային պատմութեան թերիները, շփոթները և հակասութիւնները անուրանալի են, մանաւանդ երբ ատոնք բազմաթիւն արտաքին պատմազիրներու հետ — թէև տարբեր խնդիր է թէ այդ արտաքին պատմազիրները ո՞րչափ ճիշտ և անաչառ եղած են Հայոց մասին —: Գաթրճեան, Գարագաշ զնահատելի և մեծ աշխատանք կատարեցին այդ արտաքին ազգայնները ուսումնասիրելու և ատոնցմէ մեր ազգային պատմութեան նիւթերը քաղելու գործին մէջ: Իսկ Գոկա. Հ. Յ. Ասատուրեան, Հ. Վ. Հացունիի միաբանակիցը, սիրուն հատորիկով մը (Քաղաքական Վերաբերութիւններ ընդ մեզ Հայաստանի և Հնդկաստանի, 190 էն Ն. Ք. մինչև 428. Յ. Ք. Տպ. Վենետիկ 1912) տուաւ մեզի նոր համառօտ պատմութիւն մը այդ շրջանի համար:

Արդ՝ նայելով Գարագաշի և Ասատուրեանի զբաժնեւորուն Սանատրուկի վրայ, իբրև ունինք ունինք յայտարարելու թէ Հ. Վ. Հացունիին ըսածները Սանատրուկին «հոսովմայեցի Սեւերոսի մը» հետ «կապուած» կամ նոյնացուած ըլլալուն նկատմամբ, վիճելի են բոլորովին:

Ըստ Գարագաշի՝ Սանատրուկը պիտի ըլլայ «կերպարն Գարամանայ, Միւրիդաս Վիր, զոր կացոյց Տիրեր ի վերայ Հայոց 135—45), և այս յայտնի է մանաւանդ յաղիոզորմ վախճանէ նորա, կնոջն և որդւոյ» (Քնն. Պսմ. Գ. 273, 275):

Իսկ Առատուրեան, որ Հ. Վ. Հացունիի չափ քննադատ մըն է, կ'ըսէ.

— «Տրդատի (=Ա.) անմիջական յաջորդի մասին շատ պայծառ վկայութիւններ չունինք: Կ'ուզեմ փորձել ՍԱՆԱՏՐՈՒԿ (75 էն 110 ի մէջ) թագաւորը այս ժամանակիս մէջ զնել, որ Հայոց արքայներու ցանկին մէջ ընդհանրապէս վեր ու վար կը փոխադրուի:

Այս անձի մասին առաջին տեղեկութիւնը կը գտնենք Արիանոսի քով. «Սանատուրուի, արքայ Հայոց, չափակեցաւ ժարմին մ'ունէր և մտքով մեծ էր ամէն բանի մէջ, մանաւանդ պատերազմական զործոց մէջ: Նա եղաւ հաւատարիմ պահապան արքաբութեան և իր կենցաղավարութեան մէջ ոչ մէկ լաւ Յոյնէ կամ Հռոմայեցիէ վար կը մտար»:

Յետոյ, Կասիոս Դրոնի հատակտորի մը մէջ կը կարգանք. «Երբ Վաղարշ, որդի Սանատուրուի, Սեւրոսի բանակին գէմ ճակատած էր և խառնուրդն սկսելէն առաջ զինադադար խնդրած և ընդունած էր (կոչար Ազրիանոս) անոր խրկեց պատգամաւորներ և Հայաստանի մէկ մասը շնորհեց անոր խաղաղութեան համար»:

Քիչ մը վերջ պիտի տեսնենք որ հոս յիշատակուած Վաղարշը 116—140/3 ժամանակ Հայոց թագաւորն է: Սերնին իր հայրը Սանատուրուի պէտք ենք փնտսել Տրդատ Ա.ի (66—75...) և Աշխատարայ (110) մէջն (ՏՆՎ վերև յիշուած գործը, էջ 194—195):

Ահաւասիկ զգուշաւոր, խոհական մեթոտ մը քննադատութեան, որ կը քանդէ խարխուղ տունը, բայց նորը կը շինէ անոր տեղ, և ո՛չ թէ աւերակ մը կը թողու հոն:

Մենք, հակառակ Հ. Վ. Հացունիի կարծիքներուն, անգամ մըն ալ պիտի չեշտենք թէ հին ժամանակներու պատմական մթութիւններու մէջ, որոնք կը տրին ո՛չ միայն եկեղեցիներու ծագման շուրջ, այլ նաև հին ազգերու ծագման բարդ խնդիրներուն մէջ, ապահովագոյն մեթոտն է հաւատարիմ ըլլալ ազգային աւանդութիւններուն և աշխատել զոնոնք բացատրելու, եթէ հնար է, պատմական լոյսերով:

Սանատուրուի և Սանդուխտի պատմութիւնը, Քաղէոսի առաքելութեան վերաբերութեամբ, ապացուցուած է արդէն որ յետին ժամանակի վկայարանական գործեր են, ապացուցուած է նաև որ Խորենացին շատ սխալ պատմադրեր է Արդարի գրոյցը, իր ձեռքին տակ զանուած սխալ և թերի աղբիւրներու հետևանքով անշուշտ. ասոնք բոլոր սակայն, աւանդութեան կամ պատմութեան բունին, էութեան չեն վնասեր. ասոնց վկայարանական կամ պատմագրական ձևին հետ եղած խնդիրներ են ատոնք, և մենք համոձայն ենք քննադատութեան արգիւնքներուն՝ երբ անոնք սխալը կ'ուզեն, թերին կը լրացնեն և զբական բանաբաղութեանց աղբիւրները մէկիկ մէկիկ մատնանիչ կ'ընեն, և ո՛չ թէ ամէն բան քարուքանդ կ'ընեն:

Սակայն Հ. Վ. Հացունին չ'ուզեր հասկընալ կամ չի կրնար հասկընալ ասիկա, և ատոր համար այս անգամ ալ ուզակի կը յարձակի բուն աւանդութեան վրայ և կը համարձակի աղեղնացիլ յայտարարութեամբ (!) մը վճուել թէ աւանդութիւններն ալ կը չինուին. վասն զի Սիոն քանիցս զիտել տուած էր որ Աւանդութիւնը չի շինուիր. իսկ Հ. Վ. Հացունին կը վճուէ սորովհետև աւանդութիւնն ալ կը շինուիս (Բզըվպ. 26):

Այս մասին խօսքը պիտի տանք Արգարին գրոյցը քննադատող և Խորենացիին գրութեան ժամանակը ճշգրտ հայազէտ Ա. Կարբիէրին, որ պատասխանէ մեր յարգելի ընդդիմախօսին:

Ա. Կարբիէր, Լաբուրնայի բնագրին հայերէն թարգմանիչին կողմէ կրած փոփոխումները մատնանիչ ընելէ ետքը, կ'ըսէ.

— «Քաղմանիչն ո՛վ որ ալ ըլլայ, Հայաստան աւեսարանող Սուրբ Քաղիոսի մը գրոյցը ստեղծելու նպատակ չունի. ապա թէ ոչ այնպիսի որոշ բառեր չէր գործածեր: Բայց անստակոյս ունի իւր առջևը նախապէս ցոյցոյցիս ունեցող գրոյց մը, որ կ'ըսէր թէ Քաղիոս ի Հայաստան աւեսարանը խորոզած՝ եւ մարտիրոսական մատուցաբ մեռած ըլլայ, և հարկ էր յամենայն զէպս իւր թարգմանած գրքին բաժններն՝ իւր չորս կողմէ տիրող ընդհանուր կարծեաց հետ միարանել: Վկայարանական մատնագրութիւնն այսպիսի փոփոխութեանց շատ

մ'օրինակներ կ'ընծայեալ» (Արգարու Զրոյցը, և այլն, զրեց Ա. Կորնթիէր, թրգմ. Հ, Գորբ. Վ. Մէնէփիշեան. Ազգ. Մանդրն. Իժ, էջ 33):

Այս՝ Աւանդութիւնը չի շինուիր: Մեր գործը առասպելներու հետ չէ, աւանդութիւններու հետ է, մա՛նաւանդ նուիրական աւանդութիւններու հետ, որոնց վրայ ազգ մը ամբողջ կը դուրսդուրայ, կը պահէ: Այս՝ այս աւանդութիւններու մէջ սխալներ, նոյն իսկ առասպելներ ալ կրնան սպրդիլ, բայց աւանդութիւնը աւանդութիւն է և կը մնայ:

Հայ ազգը պէտք չունէր անգոյ թագաւոր մը ստեղծել Սանատրուկ անունով և ազնիւ մըն ալ ենթադրել անոր Սանդուխտ անունով, որպէսզի թագէտս Առաքեալի մը քարոզութեան ապացոյցը չինէր: Ասանկ բան չի կրնար բնագունիլ ողջմիտ քննադատութիւնը: Եթէ կեղծիք է, շինձու է թագէտս Առաքեալ, Սանատրուկ, Սանդուխտ, ինչպէ՛ս համար տարբեր անուններ պիտի չստեղծէին, այլ անպատճառ թագէտս Առաքեալ, Սանատրուկ արքայ և Սանդուխտ կոչու: Այս նարցումը ուրիշ պատասխան չունի, բայց եթէ սո՛ր ատոնք պատմական անձեր են, որոնց դոյութիւնը և գործերը զբժրախտարար հայ ժողովուրդին մէջ աւանդութեամբ միայն պահուած են. և, հակառակ Հ. Վ. Հացունիին հրամանին, այդ անզիր ժողովուրդը յունարէնով ալ չէր կրնար գրել իր ազգային ու եկեղեցական պատմութիւնը. վասն զի կը տեսնենք կոր սահ, որ նոյն իսկ իրենց բնիկ լեզուով, ոսկի հայերէնով, չեն կրցած գրել իրենց պատմական մամանակներուն պատմութիւնը, և ինչպէս մեր նախորդ յօդուածին մէջ բսած էինք, մինչև իսկ հայերէն գրերու գլխին պատմութիւնը:

Դժբախտարար, Հ. Վ. Հացունին այսպիսի գորաւոր առարկութիւններն ու դիտողութիւնները չյսեյու կը զարնէ: Բայց հակառակ իր ճիգերուն, իրողութիւնը այն է որ մեր պաշտելի նախնիք ամէն բան բրած են, բայց առոնց շնորհքով մէկ պատմութիւնը չեն կրցած գրել:

Ինչևիցէ, մենք չենք ուզեր այլևս ընդերկար ծանրանալ այս նիւթերուն վրայ, և միայն պիտի դիտել տանք Հ. Վ. Հացունիին, որ եթէ թագէտս Առաքեալի և Սանդուխտ կոչոյսին պատմութիւնը կեղծիք մը եղած է Հայաստանի մէջ կամ շինձու աւանդութիւն մը, այն ատեն իր քննադատութեան հետեանքին ամենէն յառաջ ինքն պէտք է հաւանի անկեղծօրէն. այսինքն՝ պիտի հաւանի և պիտի ընդունի որ հայ կաթողիկ եկեղեցին, որ բոս նախնեաց կարգադրութեան, կը տօնէ թագէտս Առաքեալին և Սանդուխտ կոչոյսին միացեալ տօնը, ի յիշատակ Հայաստանի առաջին լուսաւորութեան, մինչև հիմայ կեղծիք մը տօնած է: Եւ բոս Հ. Վ. Հացունիի քննադատութեան հետեանքին, եթէ մեր ազգային եկեղեցական պատմութիւնէն պիտի ջնջուի այդ շինձու աւանդութիւնը, այն ատեն հարկ կ'ըլլայ ջնջել այդ անունները և անոնց տօները ամենէն յառաջ Ս. Ղազարու Տպարանէն հրատարակուած Տօնացոյցներու և Օրացոյցներու մէջէն, ինչ որ անկարելի է, քանի որ բոլոր վիճակիկեան դպրոցը այդ աւանդութեան պահպանը եղած է Հացունիէն յառաջ և վերջը:



ԿՐՕՆԱԿԱՆ

Ո՛Չ ՄԱՐՄՆՈՎ՝ ԱՅՆ ՀՈԳԻՈՎ

(Ս. ԿԵՐԱՆԻ ՄԵՆ՝ ԳՅԱՀՈՅ)

(Փիլիպպ. Գ. 1—Գ. 9)

Ի՞նչ որ մարմնի վրայ կամ մարմնով կը կատարուի՝ էապէս զործ չունի բնուս աստուածապաշտութեան խորհուրդին նկատմամբ, առանձնաբերական, որքան որքան ներթափանցողութեամբ, թէ՛ իսկ երբեմն ցեղին զգացումովը խաղկն անոնք սիրար, հաւատքի տեսակետով կը մնան բացարձակապէս անարժէք ունկնդրութեան, եթէ կը նկատուին և կը գործադրուին իրքեւ պաշտամունքին հիմը նոյն իսկ ևս ոչ իրքեւ զարդը լոկ Կրօնքի գաղափարին՝ ամէնէն յոսի ծառայութիւնը կը մատուցանեն անոնք որ կը պնդեն այդ մասին, Հաստատուելով սակ ծիսական գործողութեանը բարոյացուցիչ գերը:

Ի մէկ ընդունելութեամբ կամ հարկադրեալ վարձութեամբ կրօնքը այդ սղտով բնութեամբ մարդիկ իրենց սրտին կը գիտակցին այն աստիճան, երբ, որ մը, հոգիին լոյսը յանկարծ կը փայտատակ իրենց ներքին խաւարին մէջ, ջոյց մտով իրենց թէ իսկապէս ո՛ր կը գտնուի մեղքը յայնմարդ զորութիւնը:

Այդ վայրկեանէն սկսեալ անոնք այլևս վերահաս կ'ըլլան թէ բարեպաշտութեան այն բարձրացեալ ձևականութիւնները, որոնք երբեմն այնքան մեծ յարգ կ'ընծայէին իրենք, կրօնքի զգացումին համար ո՛չ միայն անպատշաճ, այլ նաև Քրիստոսի և կորստարեք են: Ժամեղի կը թըմընցնեն սիրտը սուտ երաշխիքներով և ազեաւար ապիստութեամբ:

Հոգի է Աստուած, և անոր մատուցուած երկրորդութիւնը հոգեւոր պէտք է կատարուի: Անգամ մը որ մարդուն կրօնական կեանքին մէջ այս սկզբունքը կ'ըլլայ առանձնապէս լոյսը, ա՛յ ինքնին կը հասկցուի թէ փրկութիւնը կախում ունի Փրկչին նկատման հետ միասնական միասնութեանէն, այսինքն օրինաց և շնորհաց զուգընթաց արդիւնագործութեամբ գոյացած արդարութեան հաւատքէն, որ կենդանի և գործուն Հաւատքն է նոյն իսկ Ա՛ն, այս հաւատքն է որ մեր հոգին հաղորդութեան մէջ կը զնէ Քրիստոսի հանուան և յարութեան խորհուրդին հետ, մէկ կողմէ մեղքէն աւերուած նախկին բնութեան ճնշումը պատրաստելով մեր մէջ, և միւս կողմէն վերկենցազունի՝ բարոյական վերածննդեան յոյսով խրատելով զմեզ:

Եւ արդարև յոյսը, որ հաւատքի առաջին պատուի է, ամէնէն ապահով նեցուկն է Քրիստոսին սրտին: Տկար մահականացու, որ զգացումն ունի իր անգործութեան, ու զատապարտուած՝ մինչև վերջը կուտելու, իր անկատարութեան պատճառա՝ բոլորովին վստահ չէ իր փրկութեան մասին: Այսու հանգեք չի զազրիք բնաշուարէ: Ժամեղի կը հաւատայ թէ աստուածային օգնականութեամբ է որ կը մզէ կոխը:

Կեանքը մրցանքի գաշտ մըն է. ու վազըք այն հիգն է զոր քրիստոսեան կ'ընէ Քրիստոսի միանալու համար՝ երկնային կոչումով իրեն եղած հրաւերին արժանապէս պատասխանելու համար, իսկ պատկը՝ այն երանաւէտ զգացումը որ կը թղթի հոչումին պարտադրուած յանձնառութեանց կատարումէն:

Նա որ վերջապէս կրցած է այս գծին վրայ զննել իր կեանքին ընթացքը, այսինքն, գիտնալով հանգեք թէ անկարելի պիտի ըլլայ իրեն նկատելի կոչումին կատարելութեանը, անոր կը զքմէ սակայն անխաբի աչքով ու հանգարտ զրնացքով, առանց յանձնապատասխանութեան որ և է կապած ներշնչելու իր մասին, կրնայ իր անմին օրինակովը զօրացնել իրեն զազափարակիցեան զեղեկոտ քայլերը, և հաւատարապէս իրաւունք և պարտականութիւն զգալ իրեն, զգուշացնելով զանոնք զարտուզի համբաներէ, ամէնքը խմբել մտածողութեան և զործի ուղիղ և աննոստի սկզբունքի մը առէն, սրտառուչ անկեղծութեամբ մը անոնց ներկայացնել արտասուելի պատկերք անոնց, որոնք կրօնքը զգայտապաշտ կենցաղի՝ ամսօրնայի փառասիրութեան և նախաժողովեանց մէջ փոխադրուած, իրենց կորուստը միայն կը նկատեն, ամէն օր այսպէս խաղկն խորհուրդը թշնամանելով, ու հաւատքով ստացուած համոզումը բարձր շնչաւով առնելով հրատարակել թէ զազափարի մարդը, իսկապէս երկնից միայն քաղաքացի, երկրաւոր կեանքը պէտք է նկատու պանծալութեան շքան մը լոկ, ու աղբի զայն ոչ թէ մարմնայ, այլ հոգեւոր միասնութեամբ միասնանց, ու այն սկիւնկալութեամբ միշտ թշուառ այն շունչին սեղ, որ իր ներկայ էութիւնը կ'օգեարէ, պիտի բնագունի օր մը բարի հոգի մը, որ այս անուագ մարմինին փոխարէն իրեն պիտի զգեցնեն Աստուծոյ փառքովը պայծառակերպուած լուսաւոր բնութիւն մը:

Այսպիսի զգացումներով, այսինքն հոգիին մրտածուամբ անուցուած գիտակցութիւնը աղբիւր է ամէնէն մարտը բերկրանքին, զոր կրնայ երբեք ուրանալ հաւատքի մարդը. Ժամեղի Աստուծոյ խաղաղութիւնը որ հաւատքին և Աւետարանի բարիքներէն կը մնի և աղօթքով և երկրկամ համակերպութեամբ մեծք բերուած ներքին ազատութիւնն է, վեր կը բարձրացնէ մարդը առօրեայ հոգեբու անդունէն, ու կը պաշտպանէ բոլոր այն փորձութիւններու զէմ, որոնք պիտի կրնային հեռացնել զինքը Քրիստոսէ:

Ձեռք է աշխարհ սեանէ և ճանշնայ սակայն այդ բերկրանքին՝ խաղաղած հոգեւոր այդ վիճակին պաղարեքած առարկնութիւնները, բարեհամբաւ սրբութեան և բարեգործ սիրտ արգիւնքները. Ժամեղի ամէնէն ապահով միջոցն է ան՝ զինքնափրկելու համար անարդար և մտխաւանդ կիրքերու սաստիկութիւնը, և հասկնալու համար թէ ո՞րքան կրօնքին, նոյնքան նաև կեանքին համար, այսինքն երկուքին մէջ ևս հաւատարապէս ո՞րքան մեծ է հոգիին զերը:

Ձեռքի առաւել է քան զմարմինը. բայց հասկը նալու համար գայտ, պէտք է անոր փրկաւէտ զգացումն ունեցած ըլլալ:

Փանիւր Թ. Ե. Գ.

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԶԻՔԵՆԵՍԱԿ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ ԱՇԱԿԵՐՏԱՐԱՆԻ
ԵՒ ԲԼԲԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ, ԵՒ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

(Շար. ՍԻՌՆԻ 4-5 Թիւնն եւ վերջ)

Փ.

4. Զիքեճեաց լեռան վրայ կայլո՞ց նայկական վանքեր.—

Հայ Մատենագրութիւնը Ս. Տեղեաց թէ՛ հայկական վանքերու թէ՛ օտար վանքերու մէջ ապրող հայ միաբանութեանց նկատմամբ դժբախտարար բառ մը անգամ չէ արձանագրած հակառակ որ նախնական դարերէ սկսեալ, մեր բնիկ աշխարհէն ուխտաւորական կարաւաններ շարունակ այցելած են Երուսաղէմ, յուսա և երկրպագութիւն Քրիստոսի Տնօրինական Ս. Տեղեաց: Հայոց Անաստաս Վրդ.ը միայն, ինչպէս յիշած ենք այլուր, զբի առած է ցուցակ մը Երուսաղէմի հայ վանօրէից մասին: Ան թէ և գերմ չէ քննադատութենէ և ձեռնմխութիւններէ, ինչ որ ալ բլայ սակայն, այդ ցուցակը հայեցի կարեւոր յիշատակարան մըն է, որուն համաձայն, Զիքեճեաց Լեռան վրայ, բաւական թուով վանքեր կը յիշուին. բայց ցաւալի է ըսել որ նոյն յիշուած վանքերը, զոնէ առ այժմ, չէ կարելի վաւերագրելներով ճշգրել. միայն անոնցմէ երեքը, ըստ կունախօսութեան և պատմութեան հայթայթած տուիքներուն համաձայն: Այդ երեք վանքերն են, 1. Ս. Յովնանեկ Կարապետի վանքը, 2. Մծավանքը, 3. կանանց յատուկ Ս. Աւետեան վանքը:

1. — Ս. Յովնանեկ Կարապետի վանքը.

Երբ Դրդ. զարուն Աշակերտարանի և Բլբի երկու մայր եկեղեցիները սկսան շինուիլ, բարերար իշխաններու և մեծահասակ Տիպիներու օժանդակութեամբ, և

Զիքեճեաց Լեռան միայնակացներու ջերմաւորութեամբ, նոյն եկեղեցեաց շուրջը շինուեցան մասնաւոր վանքեր և եկեղեցիներ. այդ մասին անհերքելի ապացոյցներ են հնախօսական այն թանկարժէք բեկորները՝ որ երեսան եկած են վերջին տարիներու պեղումներէն: Հայք՝ Բլբի եկեղեցւոյն արեւելեան կողմը, ունեցած են վանք մը Ս. Յովնանեկ Կարապետ անուամբ: Անաստաս Վրդ.ի ցուցակին մէջ, հետեւեալ կերպով կը յիշուի ան. «Պանտայ վանքը, որ Սուրբ Կարապետին է, որ յարեւելից կողմանէ Զիքեճեաց լեռինն կայ, նոյնպէս արքունի ծախիւք շինեալ, յանուն Սուրբ Կաթողիկէին որ ի Վաղարշապատ քաղաքի, զոր Աղուանք ունին մինչև ցայժմ»: Մովսէս Կաղանկաշատուացին ալ կը յիշէ այսպէս. «Պանտայ վանքն, որ յարեւելից կողմանէ Զիքեճեաց լեռինն կայ՝ Պանտոնին ճգնաւոր յԱղուանից եղեալ նախաշինող, և այժմ Պետրոս Աղուան քահանայ ունի», (ՊՏՄ. Աղուանից Աշխարհի էջ 227).

Նկատի առնելով այս երկու յիշատակարանները, համոզու՞մ կը զոչացնենք թէ Զիքեճեաց լեռան այս վանքին Աղուանք նախապէս տիրացած էին, յանուն իրենց Տ. Պանոյ կաթողիկոսին՝ որ մեր Ս. Կրիզոստ Լուսաւորչի թոռան Կրիզոստէ սկսեալ, Աղուանից կաթողիկոսներուն վեցերորդն է Կաղանկաշատուացւոյն վերի յիշատակարանին համաձայն (Անց. էջ 274): Յետոյ Աղուան ճգնաւոր մը, Պանոն անուամբ, կը վերաշինէ նոյն վանքը. բայց ամէն պարագայի տակ, հայ արքունիքի ծախիւքով կը շինուի, յանուն Ս. Կաթողիկէին Վաղարշապատու, ինչպէս կը յարէ Անաստաս Վրդ.: Սակայն Դրդ. զարու յիշատակարան մը, Զիքեճեաց լեռան հայկական այս վանքին ծագումը տարբեր կերպով կ'աւանդէ մեզ: Պալատիոս կը զրէ թէ (Hist. Laus Ch. XLIV), «Յուլիանոս Ուրացողէն յետոյ, Իննտիկնետիոս քահանան Սուրբ Լեռան վրայ շինեց (385) մատուռ մը, ուր կը պահէր Սեբաստիոյ հեթանոսներուն վանաւորութենէն գերմ ձեացած Սուրբ Յովնանու Կարապետի մատուռները»: Պալատիոս մէկ տարի ապրած էր Զիքեճեաց լեռան վրայ շինեց (412-13), հետեւաբար իր սկանաւեսի վկայութիւնը արժէքաւոր կը նշկատուի: Այս մատրան նաւակառիքը կը

կատարուէր Սեպտ. 29ին, Վրացերէն Սազիմական հնագոյն ծխարանի համաձայն. Տե՛ս R. B. 1924. էջ 611-623): Արդէն ուր կար սուրբի մը մասունքը կամ տասպանը, հո՛ն եկեղեցի կամ վանք շինել ի հնունձ կանոնական սովորութիւն մըն էր: Կ'երեւի պարագայից բերուձով, արդէն հիմնարկուած վանքի մը միասնաբար կը տիրանան Հայք և Աղուանք, և յանուն Վարդաշապատի Ս. Կաթուղիկէին արքունական ճախութեամբ կը զարգարեն նոյն վանքը: Պարսկական և արաբական տիրապետութեանց շրջանին, այս վանքը անտարակոյտ ենթարկուած է Զիթենեաց լըրտն միւս վանքերու ճակատագրին: Սակայն նոյն վանքը Թրդ. դարու սկիզբները, վերանորոգուած կը գտնենք: Նոյն միջոցին Մեծն կարօտսի և Պաղատսի խալիֆային միջէւ համաձայնութիւն մը կնքուած էր, որով Մեծն կարօտս՝ Ս. Քաղաքին թեւարկութիւնը ստանձնելով՝ առատաձեւն գումարներով վերաշինել կուտար վանքերն ու եւկեղեցիները ու կը հոգար վանականները: զբկած էր մասնաւոր պաշտօնեայ մը յերտաղէմ, և անոր միջոցաւ նպաստի գրբամ կը բաշխէր վանականաց. նոյն պաշտօնէին զրբի առած Ս. Տեղեաց ու կրօնաւորաց վիճակագրական ցուցակը ամփոփուած է յիշատակարանի մը մէջ, որ կը կոչուի Commemoriatorium de Casis Dei: Արդ այս յիշատակարանին համաձայն, կը հասկցուի որ Բրբի եկեղեցւոյն վանականաց շարքին մէջ կը յիշուին նաև Հայեր: Նոյն ցուցակին մէջ մասնաւորապէս կը յիշատակուի Հայոց Ս. Յովնանու Կարապետի վանքը, ուր կը յիշուին վից հայ կրօնաւորներ: Անոնք անցելոյն բարգաւած վիճակի մը բեկորներն էին, որ անտարակոյտ արեւելքէն եկող յարձակողներուն խժոժութեանէն ազատած՝ կը փափաքէին զարձեւալ պայժատացնել Ս. Կարապետի վանքը, նորոգելով աւերեալ մասերը: Օտար յիշատակարանի մը այս անհերքելի վկայութիւնը՝ Հայոց Ս. Յովն. Կարապետի վանքին գոյութեան մեծ ապացոյց մըն է: Հաւանական կ'երեւի որ՝ նոյն վանքը մինչև ԺԲրդ. դար կանգուն մնացած է, և ի վերջոյ Սալաէտտինի յարձակումներէն ալ երկար զարեր հողի տակ ծածկուած են:

ԺԲրդ. դարու կիսուն էր որ Զիթենեաց Լերան Հայոց Ս. Յովնանու Կարապետի վանքին նախկին պայժատութեան չքնաղ յիշատակարանները հողերու տակէն գուրս կուգային հիացումի ենթարկելով բոլոր տեսնողները. հայկական շորս արձանագրութիւններով գեղակերտ խճանկարներ (mosaïque) երբեմն կը զարգարէին Ս. Կարապետի վանքին յատակը: Այս յիշատակարանները կ'ապացուցանեն թէ՛ որպիսի պայժատութեան մը հասած էր նոյն վանքը: 1868էն սկսեալ, քանիցս հրատարակուած սուրբատակարուած են այն արձանագրութիւնքն, խճանկարներն զանազան գիրքերու և լրագրաց մէջ, անցեալ տարի ալ, Գեր. Տ. Մեսրոպ Ս. Նպս. Նշանեան՝ Երտաղէմայ Իմաստկոտի գրան մօտը հայկական խճանկարի մէկ մանրանկարը՝ հրատարակելուն առթիւ, Զիթենեաց Լերան հայ արձանագրութիւններն ալ ամփոփած էր, (Տարեցոյց Թւոյրիկի, 1927, էջ 369-40): Յօդուածին ամբողջութեան համար, Ս. Յովն. Կարապետի վանքին նոյն արձանագրութիւններն քաղելով նոյնէն կը գնենք հաս.

1. — «Բարեխաւս ունելով առ Աստուած զսուրբ Եսայի եւ զերանկի հարսս եւս Վաղան արարի վասն թողութեան մեղաց զյիշատակարանս զայս»:
 2. «Այս գիրք երանելոյ Շուշանկա մուրն Արղաւանայ Հոսի մը»:
 3. «Վասն աղաւթից և փրկութեան Թեւայ Արասու և Մուրկան»:
 4. «Այս յիշատակարան Տն Յակովբայ որ եղեւ ի ձեռն խնդրելոյ»:
- Այս արձանագրութիւններէն զատ, նոյն տեղը գտնուած են 16 դամբարաններ որոնցմէ երեքը անադարտ մնացած են և իւրաքանչիւրին վրայ առանձին առանձին կը կարգացուի Չոջիկ, Շուշան, Մարին:
- Կը փափաքենք վերել յիշուած մողաչիքներու ծագման մասին պատմական տեղեկութիւն մը տալով՝ նոյն արձանագրութեանց մէջ յիշուած քանի մը անձերու ինքնութիւնը ճշդել, որքան որ կարելի է:

Այս հնութիւններով շատ զբաղած է յայտնի հնախօս Glermont-Canneau (Archaeological Researches in Palestine, 1873-74. էջ 329-337), ուր յիշեալը շատ մը ենթադրութիւններէ յետոյ, կը կարծէ թէ թիւ 2 արձանագրութիւնը և մոզայիքը միաժամանակ չեն շինուած, քանի որ նոյն մոզայիքին արձանագրութիւնը առանձին մաս մը կը կազմէ և չի յարմարիր մոզայիքի ամբողջութեան շինուածքին և գոյներուն. թիւ 1 և 2 մոզայիքներուն շինութիւնը ժամանակակից կը համարի, դատելով երկուքին ալ կերտուածքին և նկարագրութեան նոյնութենէն, իսկ թիւ 3 և 4 մոզայիքները կը նկատէ յետին տարիներու շինուածք: Պէտք է գիտնալ թէ Քրիստոնէականութիւնէ շատ յառաջ, մոզայիքի գործածութիւնը տեսակ մը զարդարանքի ձեւ մըն էր. սակայն անոր գիտութիւնը տակաւին նոր է: Զարդարանքի այդ եղանակը, ինչպէս կը տեսնուի, մարդիկ աւելի կը նախընտրէին քան որմնանկարներն և մագաղթները որ շատ չէին կրնար տակալ, մինչ մոզայիքը դարերով հողին տակ կըրնար մնալ, առանց աւրուելու: Սև, կարմիր և սպիտակ գոյներով մոզայիքները երբեմն կը զարդարէին Հռոմայեցոց պարտէզները. իսկ բողոքականներն կ'երեւնային Պոմպէի և Ապրիկէի կողմերը: Քրիստոնէական մոզայիքներու վրայ զաղափար մը կազմելու համար պէտք է այցելել Ռաֆիննա, Հսոյմ և Թեսաղոնիկէ: Քրիստոնէայք փոխ առնելով հեթանոսական մոզայիքները, առանց տուին խորհրդաւոր մեկնութիւն մը: Եկեղեցեաց որմերուն, յատակներուն և կողակներուն մէջ շինուած մոզայիքները քրիստոնէից յատուկ թելազրիչ դասեր կը պարունակէին իրենց նրկարէն պատկերներովն, կը նկարէին Փրբիչին և Առաքելոց պատկերները: Մոզայիքի արուեստագիտները՝ Փրիչին փասքը պանծացնելու տեղով լեցուած՝ կը տեսնուի որ ընդհանրապէս կը խուսափէին նկարել Անոր խոնարհ ծագումը և շարժարանքը, Քրիստոսի մտորը, ծնունդը, խաչելութիւնը՝ որ վերածնութեան զարուն նրկարիչներուն սրբիլի նիւթերն էին, առաջին եօթն դարերու մոզայիք շինողները չէին մտանար անոնց, միեւնոյն նպատակաւ. նահատակաց յաղթանակը ի մտի ու-

նէին, քան թէ անոնց մարտիրոսութիւնը. (ներածութիւն, Les Mosaïques Chrétiennes du IVme au Xme siècle):

Զիթենեաց Լերան Հայոց Ս. Յովհ. Կարապետի վանքի այդ մոզայիքները յայտնի է թէ հեռաւոր թուականէ մը կը հասնին. այդ մոզայիքի վարպետներն ալ միեւնոյն սղւով շարժած են՝ հեթանոսականը խտանելով քրիստոնէականին հետ, ինչպէս ցոյց կուտան անոնց լուսանկարուած մանրանկարները:

Փալով վերայիշեալ չորս արձանագրութեանց մէջ յիշուած անձերուն ինքնութեան, պէտք է բնէ թէ շատ դժուար է ճշդել այդ պորտգան: Թիւ 3 և 4 արձանագրութեանց մէջ յիշուած անձերուն վրայ տեղեկութիւն մը չունինք, բայց թիւ 1 և 2 արձանագրութեանց մէջ յիշուածներուն մասին կարելի է հաւանական կարծիք մը յայտնել: Glermont-Canneau իր վերայիշեալ գործին մէջ (էջ 332) կ'ընդունի թէ թիւ 2 արձանագրութեան Արտաւանը պարսկահայ մըն է, Յուսափանոսի օրով, կուսակալ և զօրապետ, համաձայն De Muraltի Chronographie Byzantineի տեղեկութեան (Հատոր 1. էջ 190 և 203). Մենք թիւ 1ի Վաղանք ուղղադրական սխալ նրկատելով հաւանական կը համարինք որ ըլլայ Վանան. և եթէ ընդունիք այդպէս, այն ատեն Պաղեստինի Պրոկոպիոս պատմիչին գրմով կը տեղեկանանք թէ՛ Արտաւան և Վանան Արշակունի երկու եղբայրներ էին, և Պարսկաստանէն փախչելով ապաստանած էին Բիւզանդիոն: Այս երկու եղբայրները մեծ ծառայութիւն մատուցած էին Բիւզանդական պետութեան: Արտաւան եղաւ մեծ զուքս և Վահան մեծաւ պատերազմին մէջ, Յուսափանոսի կայսրութեան յառաջգիտութեան և զարգացման սատարներ եղած են այս հայազգի երկու եղբայրները. մանրամասնութիւնքն տեսնել (Չամչ. Բ. էջ 241, 250-55, 517-520): Այս պատմական տեղեկութիւնները ի մտի ունենալով հաւանական չէ՞ որ Բիւզանդական այս հայ զօրականաց մայրը Շուշանիկ երուսաղէմուսի եկած և վախճանած ըլլայ հոն, և իբր մայրը երկու երախտաւոր զինուորականներուն, թաղուած է Հայոց Ս. Յովհ. Կարապետի գաւիթը, յատկացուելով անոր գեղակերտ մոզայիքներով տապան մը Արտաւանի ձեռ-

քով, և յանուն իր եղբորը Վահանին ալ կանգնելով եղիպտացի Անագատականին՝ նստյիլի և այլ Հարց համանման շիրիմ մը, նաև ամփոփելով անոնց նշխարները:

2.— Մժավանք

Անաստաս Վրդ. իր ցուցակին մէջ այս վանքը հետեւեալ կերպով կը ծանօթագրէ. «Մըժայ վանքն, որ յանուն սր. Քառասնիցն, զոր այժմ Տաճիկք ունին», իսկ Կաղանկայտուացին կ'ըսէ. «Մրուվայ վանք սուրբ Քառասունքն ի նոյն կողմն և մերձ ՚ի նա, զոր այժմ տաճիկն ունի (նոյն անդ): Ալիշան և Աստուածատուր եպսկը կարծեն թէ Մժավանքը պիտի ըլլայ Մժէժավանք. վասնզի Մժժ անուն չունինք. բայց մենք աւելի հաւանական կը նկատենք թէ Մժավանքը պիտի ըլլայ Մժժավանք. Կաղանկայտուացիին Մրուվայ վանք ըսածը բոլորովին անիմանալի է: Մեր պատմութեան մէջ երկու Մժժ Գնունի ունինք. մին՝ 518ին, մարզպան Պարսից կողմէն, ի Դուին, 30 տարի մարզպանութիւն ըրած, շինարարութեամբ համբաւեալ և բարեկամ Թրակացի Յուստինոս կայսեր (Չառլ. Ա. էջ 237-255), իսկ միւսը, նոյնին սերունդէն, Հերակլի օրով, Յունաց ըսմին զօրավար, որ մինչև անգամ կայսր ըմբռնեցաւ, բայց իսկոյն սպաննուեցաւ (Անդ, էջ 528): Բայց մենք աւելի հաւանական կը նկատենք որ Մժժավանքը շինուած կամ նորոգուած է յանուն առաջնոյն: Ասկայն Պետրոս Վրացիին կենսագիրը, զոր նախընթացով յիշեցինք, կը պատմէ թէ՛ Հոռովմայեցի կրտսերն Տիկին Մեկանիա (+ 439) Չիթենեաց լերան վրայ, Բրի եկեղեցւոյն մօտիկ, երկու վանքեր կը շինէ, արանց ու կանանց, և հոն կը զետեղէ Հայոց Աբրատայէն բերել տրուած 40 վկաներու նշխարքները, որոնց վրայ կ'աւելցնէ նաև Պետրոս Վրացիին բերած պարսիկ երկու վկաներու մասունքներն ալ: Մասանց նաւակատիքը կը կատարէ Կիւրեղ Աղեքսանդրացի հայրապետը, որ նոյն ժամանակ Երուսաղէմ կը գտնուէր: Ահա՛ այս Մեկանիայի Քառասնից վանքն է, որուն յետոյ կը տիրանայ հայ Մժէժ Գնունի մը կամ մարզպանը, և կամ բիւզանդական զօրավարը. բայց թէ

ի՛նչ պարագաներու տակ, պատմականօրէն անծանօթ կը մնայ մեզ: Մժժավանքը շատ մօտ կը գտնուի վերև նկարագրուած Ս. Յովն. Կարապետի վանքին, և թէ շատ կանուխէն մասամբ գրաւուած էր արաբացիներէն, ինչպէս յայտնի կ'ըլլայ վերի յիշատակարաններէն: Աստուածատուր եպս. հետեւեալ կերպով կը նկարագրէ Մժժավանքի աւերակը, ձևյս վանք է հիւսիսային կողմն Ս. Կարապետի իրբև քարընկէց մի. հիմունք, շրջապատ որոնց միայն երեկն այժմ. ի կեդրոնի կանգնեալ են արաբացիք գմբէթ և կոշէն ըստ բարբառոյ իւրեանց Գուպիք ել արգային շուհաշ, գմբէթ 40 մարտիրոսաց՝ ըստ առաջին անուան իւրոյ և մի մասն զերեզմանատուն զիւշահանաց: Աստ ևս գոն կերեզմանք նախնեաց մերոց, բայց ծածկեալ են արաբացիք: (Թմեկզրկն. Պատմ. երազմի. Ա. հատ. էջ 89):

3.— Աւեսման վանք Հայոց .

Այս վանքը կուսանաց յատուկ էր. գրաւուր ս'նէ յիշատակարան չունինք: 1892ին, Չիթենեաց Լերան վրայ երևան ելած յունարէն գրով տապանագրէ մը յայտնի կ'ըլլայ թէ Հայք ունեցած են Աւեսման անուամբ վանք մը: Այդ տապանագրին թարգմանութիւնը կը գնենք հոս. «Այս է տապան սրբուհոյ Խարայի, մայր միանձնուհեաց Աւեսման վանացն Հայոց» (R. B. 1892. էջ 571): Վանքին հայկական ըլլալուն տարակոյս չկայ. միայն գատելով վանքին Մեծաօրուհիին անունէն և հայ վանքի մը մէջ յունարէն լեզուի գործածութենէն՝ կը կարծենք թէ այս վանքը գոյութիւն ունէր հայերէն գրոց գիւտէն յաստի, և թէ նոյն վանքի միանձնուք անխորաքար ամէն ազգէ կ'առնուէին, թէև սեփականութիւնը ըլլար հայկական: Կը թուի թէ մինչև էրզ. դարու սկիզբը կանգուն էր Աւեսման վանքը. յորմէհետէ կործանած Պարսիկներուն յարձակմանց հետեանքով: Հաւանաբար նոյնն էր այս վանքը «Հարանց Վարք»ի մէջ յիշուած (Բ. Հար. էջ 461) կուսանոցին հետ, որ Չիթենեաց Լերան վրայ գտնուելով՝ Փարսի անունը կը կրէր. հոն կ'ապրէին չորս հարիւրի մօտ կոյսեր: Պարսիկները

վանքը կործանեցին, կոյսերը դժնէարար հաս հոն ցրուեցին: Հարանց վարքի նոյն էջերուն մէջ կը պատմուի հալածուած կոյսերէն միայն զիւցապնական առաքինութիւնը:

Զիթենեաց Լերան Բլրի եկեղեցիին նըկարագրութեան առթիւ, մեկ յիշատակութիւն չըբինք նոյնին սեփականութեան մասին: Ինչպէս կ'երևի զբաւոր յիշատակարանաց հետքերէն, վաղմի դարերէ սկսեալ, նոյն եկեղեցիին սեփականութիւնը կը վերաբերէր Հայ Միաբանութեան: Այս մասին հայ ժամանակագիր մը կը գրէ թէ արաբ պատճազրաց մէջ գրուած է որ Համբարձման եկեղեցին կը վերաբերէր Հայոց (Ստրագր. Երուսաղեմի, էջ 308): Արքէն 1529ին, Յովհաննէս Պարք. Ս. Համբարձման եկեղեցոյն գմբեթը, որ երկրաշարժէն խաբխւած էր, դառաւորին վճռով նորոգել հուտայ, և 1560ին, Անդրէաս Պատրիարքն դարձեալ վաղմի իրաւանց հիման վրայ և դատարանի վճռագրով, կը չաջողի ամբողջութեամբ նորոգել նոյն եկեղեցին. 1617ին ալ, Գրիգոր Պարոնտէր, պաշտօնական վաւերագրոց սյժով, կ'ար-

գելու տեղւոյն մէկ զբացիլին անտեղի տարնձգութիւնները Հայոց միաբանութիւնը 1836ին, առանց հակառակելու ուրիշ Միաբանութեանց կողմէ նոյն եկեղեցիին մէջ կատարուած պաշտամունքին և արարողութեանց, կարևոր նորոգութիւններ կը կատարէ նոյն եկեղեցոյն մէջ, և կը կառուցանէ յարակից շէնքեր համաձայն ա՛յն արածութեանց, զորսձեռք բերած էր Հիւրէթի 1022ին, Սուլթան Ահմէտ Ա. ի օրով, որուն զօրութեամբ նաև ստացած էր Հիւր. 1250, 1251 և 1252 թուական հրովարտականքը: 1838ին ստեղծելով, Լատինք և Յոյնք կը հակառակին այս նորոգութեանց և վերաշինութեանց, կը ջանան բեկանել սառստացուած հրամանագրերը, և այլ և այլ ակղեցութիւններու միջոցաւ, ի մեծ վիշտ քրիստոնէութեան, 1839ին քանդել կուտան շինութիւնները, և հո՛ն հիմակ աւերակներն են որ կ'իշխեն: Մանրամասնութիւնները տեսնել (Ժմենկոյկե. Պսմ. Երուսաղեմի, Հար. Ա. էջ 252, 271, 290, Բ. 459 և այլն, «Բոյխանդալուրիս Ազգ. Սեփ.» էջ 94-95):

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱԳԱՒԵՈՒՆԻ

Հ Ա Ր Ա Ս Ր Ք Ն Գ Ր

Հոգիս շուն արիւց մըն և կեփուած
Հարար սարի առաջ գուցի.
Ե՛րբ կը դպիև որ ան հեյհ՛
Շրթներդ վրձնիս և յուսամած . . .

Խորունկ սափոր՝ բերես ունի,
Հոգիս մըռայղ և թխրեղևայ,
Պանած իր մէջ գանձ մ'արջևնի,
Բու ձնոյրդ գայն ե՛րբ կը բանայ . . .

Ա ժագտաբ մը շիբամբոյր,
Թերեւս ան պիտի ըստ
Ի՛նչ գաղտնիքներ որով յոյս
Գիծեր են ջիւնջ ու վարդեր թիր:

Ա կը բաւեր գուցի միայն
Որ դուև շունչոյրդ հրպէիր,
Պիտի ծաղկե՛ր հոգիս կարմիր
Շուշանի պէս անանական . . .

Միւնչեղ խորհուրդ մըն և գաղտնի
Մոցն անդորրիկ իրևն պանած
Անբըւեղի գանջ մ'արջևնի,
Ա ոսկի արիւց մը կեփուած . . .

Ա՛ն, որ մը դուև պիտի փշրես
Խաւտակն այս հեփ, անօրէ այս խոր,
Պիտի կորսուիլ գանձներն անոր,
Բայց ոչ այն արիւցր գոր Դո՛ւն ևս . . .

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՊԱՐՈՒՍ ԵՐԿՐՈՂ ՏԱՐԻՆ

Գարու երկրորդ տարին. Սպարսի տեղ Հոռոմն էր,
 Պոնաբարդի սակ նաբուլեոն կ'երեւէր,
 Երբ առաջին Հիւպատին նեղ դիմակն այն
 Կը պատրասէր Կայսեր նակսին վրայ լայն,
 Ըսպանիական հին Պրզասոն հաղթին մէջ,
 Սերմի մը պէս, հովէն նետուած հողին գէջ,
 Ծընուա սրղայ մ'անգոյն, անձայն, անհայեաց,
 Բրքսոն-Լօրէն խառն արիւնէ մը սերած.
 Այնքան աղկաղկ էր, ցընորքի մը նըման,
 Որ մօրմէն գաս՝ ամէնն իրմէն նեռացան.
 Վիզն այնքան ծուռ էր, եղէգի մը հանգոյն,
 Որ որոցին հետ շինեցին հաղն իսկոյն.
 Մանուկն այդ, զոր կը ջընջէր կեանն իր գիրէն,
 Եւ որ չ'ունէր վաղորդայն մ'իսկ ապաւէն,
 Ես եմ.—

Թ'երես ըսեմ ձեզ օր մը քէ ի՛նչ
 Անքիծ կաք, ո՛րքան խընամբ՝ իղձ եւ սէր ջինջ
 Զօրացնելով դրժխեմ ըսկիզբը կեանքիս,
 Անվըհաս մօրս երկիցըս ծնունդն ըրին զիս.
 Այն հեռեսակին՝ որ իր ետեմ որդոց վրայ
 Կը տարածէր իր գորովանն անխընայ:

Ո՛վ մայրենի սէր հաղցրիկ, ա՛՛ր անմոռաց,
 Աստուածանրաւ բազմացումով ջամբուած հաց.
 Հայրենի սան մէջ միտ պատրաստ սուրբ սեղան,
 Անձնիւրն՝ իր մասն, ամէնն ամբողջ ունին զայն.

Պիտ՝ ըսեմ ձեզ, երբ իմ շատրոյց ծերութեան,
 Լուռ գիշերներն աղօսալոյս՝ խօսիլ սան,
 Ի՛նչպէս փառքի ու սոսկումի բախն այն մեծ,
 Որ ոտքին սակ կայսեր՝ աւխարհը դղրդեց,
 Իր մերթիկովն իս կրեւով անպատշապան,
 Հողմակոծել տուա օրերս մանկութեան.
 Զի երբ դողոջ ալեաց զարնէ հիւսիսին,
 Կասդած ովկեանը կը տանջէ ի միասին
 Թափած աղարբքը ծառերուն ծովափնայ,



Եւ եռայարկ նաւն որ հովուն նե՛ս կ'ոռնայ .

Ներհասարդ քէն , բայց փորձ հասակաւ ,
 Սրբիս մէջ կան դառնութիւններ ոչ սակաւ .
 Շաս անցեալներ պիտի կրբնայ կարգալ մարդ
 Խոկումներէ կրննա՞ծ հակիս վրայ անհարք .
 Իսկ ծերունին շիջելամե՞ն՝ եւ հաղաս ,
 Որ իղձերուն իր ծայրն ինկած է վրհաս ,
 Պիտ' դողար երբ տեսնէր հոգիս անյասակ ,
 Ուր կը բնակի միտս իբր անդունդ մ' ալեաց սակ ,
 Տեսնէր ցաւերս՝ փորձութիւններս աղէկէկ ,
 Եւ ինչ որ զիս խաբեց վիժած պրտի պէս ,
 Գեղեցկագոյն օրերս՝ անցան յուսակտար ,
 Սէրերս , գործերս , ողջ մասաղ կեանք մը սրխուր ,
 Թէպէտեւ դեռ ինձ կը ժրպի ապագան ,
 Սրբիս մէն մի էջը զբրուածն այն մասեան .
 Եթէ կ'ըրոչին իմ խորհուրդներս դիր եւ սար .
 Պասառ պասառ ցըրուած երգերս ընդ աշխարհ .
 Եթէ կ'ուզեմ ծածկել մերք վիշտ ու անձուկ՝
 Հեզկոզ , ծաղրող վէպի մ'անկեան մէջ ծածուկ ,
 Եթէ մայրուս տեսարաններն կը դղրդեմ ,
 Թէ կը հանեմ ընտելալ մարդոց դէմ առ դէմ
 Ուրիշ մարդեր որ իմ շունչովըս կ'ապրին՝
 Ու իմ ձայնովըս կը խօսին ամբոխին ,
 Թէ գոլիս հընց՝ ուր կ'եռայ միտն անըրեունչ ,
 Կը քափէ պղինձ սաղեր ետեփ՝ ծըխաշունչ ,
 Կը ռուրբեան մէջ խորունկ , վրսեմ կաղապար ,
 Ուսկից դուրս գայ տունը քեռով երկնապար ,
 Պասնառն այն է որ սէր՝ դամբան՝ փառք ու կեանք ,
 Խուսող ալիքը , ալիքէն մղուած ցանց ,
 Ամէն շունչ , շող , սրխուր եւ կամ գուարբագեղ՝
 Փայլ ու քրքրիս կուտան հոգւոյս իմ բիրեղ ,
 Իմ բազմաձայն հոգւոյն , գործեմն Ասուծոյ ,
 Դրառ աշխարհի մէջ իբրեւ փող մը կ'աւածոյ .

Գէն , վաս օրերս անցուցի եւ մամուր ,
 Գիտեմ ուսկից գալս՝ քէ չգիտեմ երթալս ուր .
 Կուսակցութեանց մերթիկն հողմովն իր ուժգին
 Թէն յուզեց , բայց չաղաղեց իմ հոգին .
 Անքիծ է սիրս . հոն չըկայ սիկ՝ որ հովէ
 Յուզուած՝ անոր վընիտ կապոյտը խառովէ .

Թրգմ. Թ. Ե. Գ.

ՎԻՅԹՈՐ ՀԻԿՈ

ՄԱՆԴԱԿՈՒՆԻԻ ԺԱՌԵՐՈՒՆ ՄԷԿ ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐԸ

Շար. ՍԻՈՆ, Թիւ 4-5. 133 էջ

Տպագիրք

Ձեռագիրք

ձառ. ԺԶ

ձառ. ԻԷ

- » 125 » 3 մեծ սղոզ և ցաւազին արտասուօք
- » — » 13-14 և մեծաւ զգայութեամբ նմանին անասնոց անմտից
- » — » 18 որոց և յայտնի իսկ բողոքէ մարգարէն
- » — » 20-21 և ս'եր ուրեք այնչափ անզգամագոյն անմտութիւնք կայցեն, և ոչ կարասցեն զիտել...
- » — » 27 և ոչ հաւասար միմեանց իմանալ
- » 126 » 20 և յոմանց...մերձենաս
- » 127 » 9-10 այլ և զմարմինն փետեն և ապականեն
- » — » 12 շմալովի
- » — » 14 յորժամ մթերք կերակրոցն...
- » — » 17 փտեալ ապականիցէ
- » — » 19 և զժահահոտ զգայութիւնն նեխութեան
- » — » 22-23 զառիւյթայր խողխողանք...չողին աղտեալ...ընդ օդսն տարածանի
- » — » 55 զատաստանին
- » — » 56 աններկիւ պապակումն զհնէնին ազջամզջին

- մեծաւ սղոզ և ցաւազին աղիտիւք և յոյժ անզգայութեամբք նմանին անասնոց անմտից
- զորոց և յայտնապէս բողոքէ մարգարէն
- և ս'եր ուրուք այնչափ անզգամութիւն կայցէ, որ ոչ կարիցէ զիտել...
- և ոչ զհաւասար միմեանց իմանալ և յոմանս...մերձենաս
- այլ և զմարմինս փտեն և ապականեն
- շմալովի (՝)
- Կ'աւել շէ ար իռտէն յառաջ. միշտ զարբեցութեամբն զայցէ, և հանապազ զգիտելն և զչուայտելն լանզրիցէ, և անառակ որկորատութեամբն զաւշաքաղ շրջեսցի, և յարժամ ի ճաշ և յ[ը]նթրիս զեզերեսցի անժոյժ որովայնիւ, և միշտ սեղանոց և բմպելեաց սպասիցէ, և իբրև հուր զամենայն կերակուրսն լափիցէ. այլ թէ և հնար էր այնպիսւոյն և տանէր որովայնն և զլերինս իսկ կլանել ախորժէր առ անյազ որկորատութեանն, և ըզտիկս և զկարասս միանգամայն իսկ յորովայնն թափէր և զթակոյզին ամենայն անզրքամէր: և արզ չիցէ՞ այնպիսին ի խաւարի, չիցէ՞ ի մթի և յաղջամզջի, յորժամ մթերք կերակրոցն...
- Կ'աւել շէ. և զմարմինն տամկացուցանէ
- և ժահահոտ զգայութիւնն նեխութեամբն
- զառիւյթայր խողխողանք...չոխին աղտեղեալ...ընդ յաւազսն տարածանի
- զատաստորին
- աններկիւ տապակումն, զհնէնն ազջամզջին

» — »	57 յոր	յորում
» 128 »	5 անկեալ զնի ի մարմին	անկեալ զնի ի մարմին
» — »	14 երեկուն թմբբութիւնն	երեկոյին թմբբութիւնն
» — »	28-29 իսկ անառակ արբեցողք միայն են : Գինեակք են (սոր քաշ)	իսկ անառակ արբեցողք միայն զինեակք են
» — »	30 և զանէ՛ծս ոչ պատուիրանապահայն ժառանգեցին . ոչ զիտելով թէ Աստուած իմաստուն և բանաւոր արար զքեզ	և զվայս պատուիրանացն ժառանգեցին : Ո՛չ զիտես եթէ Աստուած անբան անասուն արար զքեզ ()
» 129 »	6-7 սիրտն յիմաստութենէ է յիմարեալ . . . խելացնոր և մտակորոյս	սիրտն ի յիմարութենէ է յիմարեալ . . . ի խելաց և ի մտաց թափեալ
» — »	16 թուլացուցանէ զթմբբութիւնն	թուլացուցանէ զպնդութիւնն
» — »	17 քայքայէ զխորհուրդսն	քեքայէ () զխորհուրդսն
» — »	34 խելք ջրարբաց	խելք ջրարբուաց
» 130 »	8-13 որպէս և ասէ . . . հեռանան	Այս քաշէրէ ի զհիւնն Գր Գեռքէրէն Գեղ : Կեռքէրէ . և զպատուիրանս նորա արասցուք
» — »	17 որով զօրէնս նորա ընկալցուք	զանձինս արդարացուցուք , և զհոգիս մեր սրբեսցուք
» — »	21-22 զանձինս արդարացուք , և զհոգիս մեր ապրեսցուք	Գեռքէրէն ասէ Գր . զյանանց կեանսն փառաւորեսցուք ի Քրիստոս Յիսուս (Գր Գեռքէրէն Գեղ Էփէրէրէն է այն իկ ճառ և ի սառն ժն ինչն է Կեռքէրէն Գեղ)
» — »	23-ցէք . . . յանմահ բարիսն վայելեսցուք ի Քրիստոս Յիսուս . . .	
	ձառ ժի :	ձառ ժի :
» 131 »	8 . . . որպիսով և հանապազ հալեն և հեղձուցանեն	որպիսով և հանապազ լալով , և հեղձուցանեն
» — »	11 ի բազում թախանձանաց սրտի իմոյ	բազում թախանձաւք սրտի իմոյ
» — »	13 ի լուսութենէ բազում մտաց յուզութեանց եղև իրբև զիտիւ . . .	ի լուսութենէ բազում մտայոցութեանս եղէ իրբև զիտիւ . . .
» — »	17 ի լսելիս մեր հասեալ հնչին հանապազ	ի լսելիս մեր հասանէ յարածամ
» — »	18 յորմէ բուրէ սաստիկ ժանդութիւն	յորմէ բուրէ սաստիկ ժանդահտութիւն
» — »	19 և շարաւ նեխութեան և փտութեան	Կը Կհիւնն այս քաշէրէ
» — »	20-21 և հոտ շարահոտ ի վեր ցոլացեալ տաղտկացուցանէ	և հուր շար ի վեր ցոլացեալ տաղտէ
» — »	22 ահիւ հիացեալ	Գեռքէրէն այս քաշէրէն Գեղ
» 132 »	1 . . . զիմոյ բազում յանցանացն անտես արարի , ձերոյ վշտացդ զիմ զբազմութիւն յանցանս () անտես արարեալ ձերոց վշտացդ . . .
» — »	11-14 մտանել յապականիչ թատերս խաղուց , լսել զձայնս աղտեղիս խաբարան ականջաց , ի զպարացելոցն և պղծելոցն յանօրէն և ի կատաղանաց դուսանաց	մտանել յապականիչ թատերս խաղուցն հեթանոսաց , աղտեղի խաբարայիցն և զպարացեալ պղծելոցն յանաօրէն և ի շարալուկ կատականաց դուսանաց
» — »	22 ելանեն ի թատերս պղծութեանց	ելանեն ի թատերցն պղծութեանց
	(Շարունակիլի)	Ե. Ե. Դ.

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ԿԵԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՆՆԵՐ՝ Վաւերագրեր Եփիկիոյ կաթողիկոսական Գիւմնէն. 1903-1915, Տպ. Հրագրան, Պէրտք, 1997, 5^ր էջ 207. Գին՝ Սուրբոյ եւ Լիբանանի համար 100 Ս. Գ., Արասաճ. ման՝ մէկ Տօլար: — Գիմնի Zakaria Bzidikian, Ca- racol Abed, Beyrouth (Liban):

ԿԵԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՆՆԵՐ . . . այս խորագիրը պիտի կարծու տար թէ Կիլիկիոյ եղբրեզոթիւններէն զրուաց մը պիտի կարդանք կովածպին, եթէ յաջորդ քուսերը օգնութեան չհասնէին մեզ՝ քաջաշայտելու համար թէ Կիլիկիոյ Հայրապետանոցէն Մեացած վաւերագիրներ են առանք, որ կը պատմեն Սահակ Բ. կաթողիկոսին սրտին կակիճները, թէ՛ իր պաշտօնին մէջ կրած յուսախարտութիւններէն ցայտող եւ թէ՛ Կիլիկիոյ գլխուն դաւաճածօրէն պատրաստուած աղաներով զուշակումէն ու աս ոնց պոթ թխումէն կայծակող կակիճներ:

Այս վաւերագիրներ մեծ մասամբ պատմական արժէք ունեցող պաշտօնական գրուածներ են եւ կը պատկերացնեն Կիլիկիոյ կաթողիկոսութեան իրական վիճակը, — Քէֆուգեան Մկրտիչ կաթողիկոսի գրութիւն քառօրդ դարու (1871-1894) այլ այնքան օգտակար գահակալութեան էն ետքը, — ինչպէս նաեւ այն ծրագիրներն ու ծիղերը, զորս իրագործելու համար խորճած ու աշխատած է Սահակ Բ.՝ իր օժուճէն անմիջապէս ետքը:

ԿԵԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՆՆԵՐԸ՝ ամէնէն սրտաճմբկի էլ-չերէն մէկն է Կիլիկիոյ աղէտներուն զուշակուիլը Սահակ Բ.ի կողմէն, որ տեսանողի մը նման կը կարգաշ արիող երեսոյթներուն ներքին կողմը, որոնք պիտի զայն կործանելու իր խորհուրդներն ու ծրագիրները, Աթոսին վերաշինութեան եւ պայծառութեան մասին, եւ պիտի բաւազատէին զինքն որ իր ժողովուրդին րեկումը ողբերգէ . . . :

Աճուկի օտարու մը կայ նեանեալ պարզ առդերուն մէջ, որոնք 1909 փետր. 10ին Սիսիւն գրուած են Ասանայի Առաջնորդին.

— « Տեղւոյս միւրեւարդքը ուրբօթ գիշեր կարս Պագարէ, Վահայէ ժողովուած 10-12 սուարիներով Հաճըն գնաց. ինչո՞ւն մեզ անձանօթ է . . . : Ես լուրս չեմ տեսներ այս ցուրտ եղանակին միւրեւարդքին Հաճըն երթալուն մէջ. կանխազուշակուած վտարիքը կը մտանայ, նոր արտաբանաց ամուսերը կը կուտակին, եւ մերկ ու անօթի ժողովուրդը պատեղանց պիտի առաջնորդուի:

. . . Սոյ անդի ճամբին մասին ալ բանք մը կը պատմուին. եթէ ընտները թուրք են եւ բաւուած, հարկու չէր լուր, բանի որ նպատակը ծառօթ է. նոյն իսկ Հրկապտաններուն հասկցելու է, որ այս ճամբալար ազգը՝ արին խմելու գազանութեան յազուրդ տալու համար՝ իր սրբութիւնները իր ձեռքով կը պղծէ, բռնու համար, որ « շալք բրաւ ». դարբ-րով այս մեթոսին հետեւած են. հայր իր արիւնին մէջ խեղդելու անթձապարտ տարին ալ նոյն մեթոսը

ի գործ դրին եւ տակաւն պիտի դնեն: . . . Ժողովուրդին հասերցուցէր, որ մեր հրաժարականը ընդհանուր եկեղեցւոյ սպառնալով փաստին համար է. թո՞ղ չհեջուի անուս դարաւ Կիլիկիոյ Կաթողիկոսաց շարքէն. գոնէ եկողներ հանդիսա օր եւ արեւ փայլեն: Ամրողջ վեց տարիներ կալուածական խեղճով հալ ու մաշ եղանք, թող չլլայ այսպիսի կեանք մը» (Կիլիկ. Կակիճ. էջ 73-74):

Վերջապէս նախագուշակուած աղէալը կը պայթի 1909 ի Չասկի օրերուն՝ Ասանայի, Համիայի, Օսմանիէի մէջ, եւայլն, եւ անարեկ ժողովուրդը շրջականերէն, կը խուժէ կ'ապստատանի Սիս, եւ երանաւեալ կաթողիկոսը մէկի կը թողու պաշտօնակառնութիւնները, ու թէ եւ թափփի եւ ախտանքի մէջ. քայց կը ժողղէ իր կորովը եւ կ'օտի հեռագիր ներքով Թոսի ու քողոյնի թիւրք պետութեան պատկանեալ պաշտօնառուներուն:

Այս բոլոր պաշտօնագիրներուն ծրարը պատճառ է կեղբ. Սահակ Բ., զրուն արձանագրելով՝ **ԱՔԻՆՆԵՆՆԵՐ**, որմէ զժրախատար շատ բան կորած է, եւ Մեացածներով է կազմուած **ԿԵԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՆՆԵՐ** հատորիկը (էջ 77):

Այս հատորիկին սկիզբը (էջ 10-57) մասնաւոր շահեկանութիւն ունի Ազգ. Կրթին. Վարչութեան մատուցուած այն Տեղեկագիրը, որ կը պատկերացրէ Սիսի կաթողիկոսարանին եւ կաթողիկոսութեան իրական կացութիւնը:

Ճանաչուցի հայազէտ Վիկտոր Լանկուա, որ 1852-53 ուղեւորուեցաւ Կիլիկիա, գիտական հետազոտութիւններ ընկաւ համար, աւելի միութարական տեղեկութիւններ չունի Սիսի Հայրապետանոցին վրայ. քացի Միլայի Բ. կաթողիկոսի դէմքին կենդանի գրչանկարէն:

Եւ հիմայ որ բուն Կիլիկիա եւ իր պատմական կաթողիկոսութիւնը կը հանգչին 1915 ի արտաւերքներուն արատաւոր վտարգոյններուն ետեւ, եւ Կիլիկիոյ վշտանար կաթողիկոսը իր **ՎՏԱԿ** ու Կիլիկիոյ ժողովուրդին եւ փառքին ափսիքը կ'ուզէ փրկել այդ արիւնտ նաւարկութեանէն ետքը, եւ վերաշինութեան հիմունքը ապահովել սեղծուած նոր պայմաններու համեմատ. **ԿԵԼԻԿԵԱՆ ԿՍԿԻՆՆԵՐ** ու այս հատորիկը իրեն յուշարձան կը կանգնի արիւններու ծրարէն Տողուրած իր վաւերագիրներով, նոր կորով եւ նոր ոգի ներշնչելու իրեն եւ իր ժողովուրդին, ձեռնարկուած զործը ի գլուխ հանելու համար յաջողութեան հնարաւոր չափերուն մէջ:

Չարերու սիրապետութեան շրջանին Մայր Աթոսոյ ապագան պատեղուոր սեանող քաղաքազէտներ Կ. Պոլսի Ազգ. Երօթ. Ժողովին մէջ, Օսեանի բանաձեւով կ'ըսէին, — Պէտք է պատճի Կիլիկիոյ Աթոսը. զիւր ինչո՞ւ համար. — Էջմիածնի Աթոսը փրկելու համար: Այդ վստանգը այսօր շատ աւելի երկրագլխի է:

Փափարեկի է որ այս հատորիկը հրատարակուած ըլլար մարտը եւ խնամու ապագութեամբ մը, եւ անթերի բովանդակութեամբ, ինչ որ իրաւունքն էր

այսպիսի պաշտօնական վաւերագիրներու յատուկ հասարածութի մը: Եւ ասկից զատ՝ վաւերագիրները զատարարուած բլլային, նիւթերու կարգով, եւ նիւթերու ցանկ մըն ալ հատորին սկիզբը՝ զիւրացնէր այս կարեւոր վաւերագիրներուն փնտռտուրը եւ կիրարկումը օգտակարապէս:

Եփիկեան Կակիձնուր, որ ասկէ յտաջ երուսաղէմի մէջ բազմագրութեամբ ազատած էր կորուստէ, այժմ տպագրութեամբ բոլորովին կ'ապագնովաի կիլիկիոյ պատմութեան այս արժէքաւոր վաւերագիրներու հաւաքածուն: Բ. Ե.

ԴԱՐՁԵԱԼ ԾՈՎ—ԴՂԵԱԿ

Հալէպի ԵՓՐԱՏ Թեմի Մայիս 5, Ծր. օրուան թիւին մէջ Ա. Խատենց կը գրէ:

— Եւ երբեք հրատարակուած «Ծով—Կէօնիկ» գրքի մասին Բարդէն Մարգարեան «Սիւն»ի Ապրիլ—Մայիս միացեալ թիւերու մէջ գրած բնագագական—գրախօսակներ կարդալով ուզեցի տեղագրական մի բանի ծանօտութիւններով մասնաճեղ Մարտի մօտ լինեալ խումբի մը աշխատանքով սկիզբը՝ որով էրէ երբէ սնայած ըլլած Շնորհալիի ոտ Ազխատի գրած «Ծով—Դղեակի» ատենի պատճառ ու հետ անական վայր մը բնագր կ'ըլլամ: . . .

Եւ այս գիտութեամբ ալ մատնանիչ կ'ընէ Մարտի 80 քիլօմէթր դէպի արեւելք, Ախլարտաղի կիրճին մօտերը, այժմ կէօլ—Պաշը կոչուած երեք լիճերուն վրայ տիրապետող լեռնադաշտ մը, որ պատշաճ կը նկատուի Մով—Դղեակի վայր մը ըլլալու:

Երբ պատմական յայտնի ցուցմունքներ կան Մով—Դղեակի տեղագրութեան համար, այլևս պէտք է անոնցմով միայն դրաղիլ:

Ամէնէն յառաջ խնդիրը լինի կամ ծովու վրայ չէ: Մով—Դղեակը շինուած է բնականէն ամուր ցամաքային ժայռի մը կամ՝ Ալիշանի բառով «քարաբերդի» մը վրայ (*): Ասիկա զարմանալի երևոյթ մը չէ: —Զէյթունի մօտիկ լեռ մը կայ, որ Մով կը կոչուի (Սիւտան, էջ 180):

Յետոյ մեր յիշած երեք գլխաւոր պատմական աղբիւրներէն վերջինին մէջ Մով—Դղեակի աշխարհագրական դիրքը այնքան

որոշ կերպով բացատրուած է որ պէտք է կանց առնել հոն, և այդ պատմական ցուցմունքներէն առաջնորդուելով մատնանիչ ընել փնտռուած տեղը:

Այս պատմական աղբիւրը կ'ըսէ մեզի՝ թէ այն ատեններ Իսմայիլեանք արեւելքէն արշաւեցին միևնչեւ ի սանսես Նիւրասայ, առին Եղեւիա քաղաքը, որուն կը տրէր աստուածասէր կոմսն ձօսլին, առին նաև (անշուշտ Եփրատը անցնելով և ղեպի արեւմուտք արշաւելով) Մարաշ քաղաքը Մեծն Անտիօքի աշխարհէն:

Թէև Հայոց սուրբ հայրապետները վերտարուած էին իրենց բնիկ աշխարհէն, ուր Շիրականի (=Անի) մէջ էր յառաջ երկցագոյն աթոռը, բայց այն ատեններ Տէր Գրիգորիս կաթողիկոս, իր տիեզերաւոյս եղբոր ներսէսին (Շնորհալի) հետ, իրենց բնակութիւնը հաստատած էին, յերկրին Անիտոյ, ի զատուած Տրիտոյ, ի փոխադրոյն պղակն Մով կոչեալ, և կ'աղօթէին առ Տէր որ դրենք փրկէ: . . . բայց տեսնելով Հայոց ոչմիայն տկարութիւնը, վախցան մնալ ի նախասացեալ Դղեակի Մով, որովհետև այնքան ամուր չէր. այդ պատճառաւ ուզեցին արեւելք անցնիլ՝ Վրաստանի իշխաններուն և Ափսաղաց թագաւորին քով: Ասկայն զթած Տէրը, որ միշտ արդարներուն ձեռքէն կը բռնէ: . . . անոնց պարգևեց Հրատովայ անմատչելի ամրոցը, Եփրատ գետին ափը, Եղեւիոյ կոմս ձօսլինին աստուածասէր Տիկնոջ միջոցաւ», և այլն (Սոփիւտ, ԺԿ. էջ 45—48):

Այս ցուցմունքները այնքան յատուկ, այնքան ճշգրիտ, այնքան անվիճելի են ու անաւարկելի՝ որ պարտք կը գնեն պատմութեան ուսանողներուն և ուսումնասիրողներուն վրայ, ասոնց (այդ ցուցմունքներուն) համեմատ հետազօտել Մով դղեակի տեղը. այսինքն՝ Անիտոյ կոչուած երկրին (այժմ՝ Անրախ), Տրոյ գաւառին (այժմ՝ Տրիտ, թէ՛ գլուխ անուն և թէ՛ լեռան Անթէպի մօտիկ) մէջ է փնտռուած դղեակը՝ Մով կամ Մովթ (այժմ՝ Սոփ):

Մենք ստիկա հաստատած ենք մանր հետազօտութեամբ և փարատած՝ Մով կամ Մովէն (լիճ) յառաջ եկած շիրթը, Խարբերդի կոյնիսին հետ, և մեր հետազօտութեան արդիւնքը ընդունած են գերմանացի գիտնական Հիւպլման (Ազգ.

(*) Թո՛ղ որ ժամանակին լեռն մըն ալ կար հօն, որ յետոյ անյայտացաւ երկրաբանական պատճառներով:

Բնակրն. ՆՐԳ. Հին Հայոց Տեղոյ Անունները, Թրդ. 2. Բ. Պրիէզրիկճեան, Տպ. Վիեննա 1907, էջ 153, ՆՐԲ. 4.) և Օրմանեան Սրբ-բազան՝ Իր Ազգապատմին մէջ (էջ 1344):

Անոնք որ կը հասկընան պատմական հետազոտութեան և քննադատութեան նը-շանակութիւնը, անոնք որ ճշմարտութիւ-նը կը փնտռեն ունէ նիւթի շուքը, պէտք է ընդունին առանց այլեայլի թէ Մոսկ-Պետերբուրգի Անտիքի Տրոյ գաւառին մէջն է, և ո՛չ թէ ուրիշ տեղ մը:

ԲԱՐԿԷՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ



ՍԻՈՆԻ ԼՈՒՍԱՔԱՆՈՒՔԻՆՆԵՐԸ

— Կը հարցնեն մեզ թէ ի՞նչ կայ ունի Կար-դիկոս բար Բարոյի՛ բառին նեա: Շիտո՛ւկ է Ճամանակ օրաթերթի մէջ (1927 Նոյմ. 19. Եր.) Յակոբ Գրիգորի (Մագիստրոս) գրածը թէ «Կաթողի-կոսը ազնի և օտար բառ մըն է որ օտարներուն կարծել սուտ է և կուտայ թէ մեր վեճ. Հայրա-պետը «Կաթողիկոս» կոչուելով, Ս. Պատին ենթա-կայ է:

Կարողիկոս և կարողիկի յունարէն բառ մըն է, Բարոյի՛ժ ս, Բարոյի՛ժի՛, որ բարդուած է Բարա՛ (պես, բառ) մակբային և ժ՛րոս (հա-նուր, արտոյշ, ամենայն) ածականէն, և կը նշանակէ ընդհանրական:

Կարողիկի բառը նիկիական հանգանա-կով նուիրագործուած է իրբև ստորագիւի քրիստոնէական եկեղեցւոյն. «Հաւատաւք և ի մի միայն ընդհանրական (= կարողիկի) եկեղեցին»: Այսինքն, առանց յարանու-նութեան, Յիսուս Քրիստոսի մի եկեղեցին, որ ընդհանրական է և կը պատկանի բոլոր ազգերու հաւատացեալներու ամբողջու-թեան, այսինքն՝ չի պատկանիր միայն հայուն կամ հռոմիին կամ լատինին՝ զատ զատ: Եւ իրօք այսպիսի ազգայնական և յարանուանական առանձին ըմբռնումներ և հասկըցողութիւններ չկային քրիստոնէ-ական աշխարհի մէջ, Քաղկեդոնի ժողովէն (451) յառաջ, և եկեղեցի բառուած ատեն կը հասկըցուէր Քրիստոսի՛ եկեղեցին, որ մեկ է, ընդհանրական (կաթողիկէ) է, սուս-խերական է և սուրբ է:

Արդ, այս կարողիկի կամ կարողիկայ

բառն է որ իր բուն իմաստն և պատմական նշանակութենէն շեղեցնելով, յարանուա-նական անձուկ առուծով մը, լատին եկե-ղեցին ուղած է իրեն սեփականել. այն-պէս որ կարողիկի = Բարոյի՛ժի՛ կամ լատին ձեռով Բարոյի՛ժ կամ Բարոյի՛ժ բառուած ատեն այլ ևս կը հասկըցուի Հռոմի եկեղեցին ներ-կայացնող յարանուանութիւնը, և մեր մէջ ալ՝ կարողիկի նայ կամ նայ Բարոյի՛ժ հա-տուածը, որ յարած և հպատակած է Հռոմի աթոռին:

Սալանթեանց իր Կրօնագիտութեան մէջ (տպ. Մոսկով, 1831, էջ 88-89) Կարողիկի բառը ստուգարանելէ ետքը սա ուշադրաւ դիտողութիւնը կ'ընէ. — «Ուստի սխալին այն բառադիրք, որ կա՛մ թանձր ազիտու-թեամբ, կա՛մ նենգաւոր խարէութեամբ գրածով, Բարոյի՛ժ Բարոյի՛ժի՛, և այլն, մեկ-նարանեն, ուղղափառ, ուղղափառութիւն, ուղիղ հաւատք, դաւանութիւն, և այլն. զի զայդ իմաստ ո՛չ երբէք տայ՝ ո՛չ կազ-մութիւն և ո՛չ նշանակութիւն կամ գոր-ծածութիւն յոյն բառին, ըստ որում ուղ-ղափառն առ նոսա ասի օրօ՛ջօփօս: Վասն այսորիկ աղաչեմք զհայազգի եղբարս մեր, զի քաջ ուսցին և իրերաց ուսուցնել զայս ուղիղ նշանակութիւն և զտարբերութիւն բառիցդ, որպէս զի կարասցեն ազատիլ յորդայնից բաժանեալ հայոց մերոց, որք զինքեանս՝ առանց ամենայն փաստից՝ Բար-ոյիկի կոչելով, և Բարոյիկ անուամբ՝ զուղ-ղափառն իմանալով և մեկնելով, հրապու-րեն զպարզամիտ և զանուսումն ժողովուրդս մեր ի թողուլ զեկեղեցիս հայոց և ի յարել ի լատինս. որոց եկեղեցի և հաւատք՝ ո՛չ է և ո՛չ կարէ կոչիլ Բարոյիկ. ըստ որում ազայնուցեալ եմք ի ներոց Հասարց գիրսն մեր»:

Գալով կարողիկոս բառին, շատ հին է ասոր գործածութիւնն ալ Հայոց մէջ, Բա-հանայրապետի և Եպիսկոպոսապետի իմաստով, նոյնպէս Վրաց և Աղուանից եկեղեցեաց մէջ:

Ասորի եկեղեցւոյն ալ հովուապետը կը կոչուի Կարողիկո (catholico). այնպէս որ բառը թէև օտար, բայց ուրիշ շատ մը բառերու պէս, հայացած է բոլորովին և նուիրագործուած է Հայ պատմութեան և Հայց. եկեղեցւոյ մէջ. հետեալար ներքիլ

չէ զայն «օտար և տղեզ» նկատել. որովհետեւ Լուսաւորչէն սկսեալ իր բոլոր սերունդին եպիսկոպոսապետները մինչև Ս. Սահակ, Կարողիկոս անունը փառաւորած են, ասոր տալով սրբական պաշտօնին բարձր խմաստը, նուիրական ըմբռնումը և արմանիքի ու զիրքի վսեմ հասկըցնողութիւնը:


Գարձեալ կարողիկէ բառը, շատ սեղմ ու յտակ առումով մը, օտարոզելին եղած է էջմիածնի Մայր Եկեղեցւոյն, և անելի սեղմ նշանակութեամբ մըն ալ, հայ ճարտարապետութեան մէջ, կը ներկայացնէ Հայաստանի եկեղեցիներուն սիրուն և գեղեցիկ գմբէթները: Այս հակիրճ գիտողութիւնները յոյց կուտան թէ կարողիկոս, կարողիկէ հայեցի են և սերտ կապ ունին մեր ազգային և եկեղեցական պատմութեան հետ, և կարելի չէ մէկզի նեակ զայն իբրև օտար և տղեզ» (անհասկնալի՝ որակում մը) այն օտարներու սիրուն, որոնք իրենց խօսածներուն և գրածներուն մէջ հաշուադէպ է որ շիտակ տեղեկութիւն մը արձանագրեն Հայաստանի Եկեղեցւոյ մասին. զոր օրինակ չես կրնար օտարներուն գլուխը մտցնել թէ Հայաստանեայց Եկեղեցին և սիմիակն կամ միաբնակ չէ. չես կրնար հասկըցնել անոնց թէ Հայոց մայրենի եկեղեցւոյն անունն է Հայաստանեայց Եկեղեցի կամ Եկեղեցի Հայոց, և ո՛չ թէ Լուսաւորչեան կամ Գրիգորեան: Նոյն իսկ հայ-կաթոլիկներուն, որոնք « էջմիածնական » ստորագրելի մը յերկրեցին իրենց Մայրենի-Եկեղեցւոյն համար, չես կրնար հասկըցնել թէ պատմական ու աններելի սխալ մը ըրած են: Եթէ օտարները այնքան անպատրաստ են Հայոց և Հայաստանեայց Եկեղեցւոյ մասին շիտակ բաներ հասկընալու և գրելու, այն ատեն բոլորովին միամտութիւն է կարծել թէ զարերէ ի վեր նուիրապործուած և ամբողջ Հայ մատենագրութեան մէջ պատմականացած և օտար մատենագրութեան մէջ ալ ծանօթ կարողիկոս տիտղոսը եթէ չգործածուի, օտարը պիտի փոխէ իր կարծիքը. թէև, ըստ մեզ, ունէ արժէք չունի կարծիքը այնպիսի օտարներուն, որ չեն գիտեր կարողիկոս բառին նշանակութիւնը Հայոց, Վրաց, Աղուանից և Ասորաց եկեղեցիներուն մէջ և կը

չփոթեն զայն «կարողիկէ» բառին լատին նացած յարանուանական առումին հետ:

Իբրև հետաքրքրական ծանօթութիւն գիտել կուտանք նաև թէ կարողիկոս բառը իր նախնական առումով Հոռոմէական կայսրութեան մէջ հարկահանութեան բարձր պաշտօնեայի տիտղոսն էր:

Եւ որովհետեւ Հայց. Եկեղեցւոյն հոգեւոր վերին պետերը (Ինչպէս յայտնի է Եգիւզէն և Խորենացիէն) պետական հարկերու գանձումին վրայ ալ կը հսկէին(*), հաւանական կը թուի մեզ թէ Հայոց հայրապետները այդ պատճառով կոչուեցան ԿԱԹՈՂՂՈՒԿՈՍ: Բայց երբ այդ աշխարհիկ պարտականութիւնը զարգեցաւ, ասոր տիրուած մնաց սակայն: Մեր հնագոյն պատմագիրներէն Փաւստոս ունի կարողիկոս կոչումը, ունի նաև ասոր հետ Քանանայացի և Նիսիսկոպոսացի և Հայրապետ կոչումները. և Փաւստոսի, Ինչպէս նաև Աղաթանգեղոսի մէջ՝ Բարսեղ Կեսարացին ալ կարողիկոս կոչուած է:

Բ. Ե.



ԿԱԹՈՂՂՈՒԿՈՒ ԵԿԵՂԵՑԻ
և
ԿԱԹՈՂՂՈՒԿՈՍ

- Տաթևացին կ'ըսէ.
- « Այլ գիտելի է զի Քրիստոս զո՛ւխ է եկեղեցւոյ, և հաւատացեալը՝ մարմին և անդամք նորա »:
- « Մի է Քրիստոս և մի մարմին նորա, որ կոչի մի **Կարողիկէ** եկեղեցի »:
- « **Կարողիկէն** ընդամերական լսի, իսկ եկեղեցին՝ ժողովումն »:
- « Մի է ամենայն ընդամուր եկեղեցիք, որ է բոլոր Քրիստոնեայր ըստ հաւատոյն և կոչմանն յուսոյն որպէս սեռ ի »:
- « Գիտի եկեղեցւոյ է՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս, որպէս ասացաւ, և փոխանորդ նորա ի յերկրի ի հինն բանառայական, որպէս Անբոսն, և ի նոր **Կարողիկոսն** իբրարանչիւր ազգի »:

(Գիրք-Հարցմանց, էջ 532-534)

(*) Տե՛ս ՍՄՈՆ 1928, Թիւ III, 85 վր. էջ 7-8 :

ՁԻՔԵՆԵԱՑ ԼԵՐԱՆ ԺՈՂՈՎՐ

(The International Missionary Council)

Երուսաղէմի մէջ տեղի ունեցաւ պատմական նոր իրողութիւն մը, այսինքն՝ բողոքական աշխարհի **Միջազգային Միութեամբութեան** ժողովը, 1928 Մարտ 24էն մինչև Ապրիլ 8, Չապիլ շրջանին, **Զիբնեհայ Լեւրան** վրայ:

Զիբնեհայ Լեւր ճարճատ է իր պատմութիւններով: Ան մեծ նշանակութիւն ունի մասնաւորապէս քրիստոնեայ միաբերու և հոգիներու համար, իրեն վայրը Տեսան մերոյ տաաննեացումներուն, խոհումներուն, ուսուցման, ազգայնական և վերջապէս Համբարձման: Իսկ մեղի մտակ ժամանակներու մէջ, երբ հին եկեղեցիներ Փրկչին Համբարձման աւանդական վայրին (տանտակոյն վրայ) շինուած Հայոց սեփական վայրերի Ս. Համբարձու եկեղեցին աւերակի վերածեցին: Հա՛ր նախանով, և սակայն՝ գերման բողոքականութիւնը անդին, տիրող զիբքի մը վրայ, բարձրացուց նոյնպէս շէնք մը, որ միանգամայն խորհրդանշանն էր գերման կայսրութեան ձգտումներուն այս երկրի վրայ: Մեծ պահանջներով արդիւնքով, անգլիական զբօսը և հաւ ծածանելի Պաղեստինի վրայ, ո՛ւր Հրէից համար հին իրաւունքներու անունով ՆՈՐ ՏՄԻՆ մը ազանդուեցաւ, և թի՛ մը անդին գերման շէնքէն, հրէութեան առաջին գործն եղաւ նշանակել բացումը **Երրայական Համալսարանին**, որ վառքը պիտի ըլլայ Սքոպս (Scopus) լեւրան որու գոգի մէջ, ղէպի հիւսիս, կ'արձանանան Երուսաղէմի սոսան ընթացքին ինկած անգլիական ղեկավարներուն հողմբերին խաչքարները: Իսկ Եւրոպայի և Ամերիկայի բողոքականութեան Միջազգային Միութեամբական ժողովը է որ այս տարի գումարուեցաւ **Զիբնեհայ Լեւրան** միւննայն կէտերուն վրայ, խորհուր և խորհրդակցելու համար թէ մինչև հիմայ ի՞նչ ըրած է Միութեամբութիւնը և ի՞նչ ունի ընդիբք:

Այս ժողովին բարացուցական կողմերէն մէկն այն եղաւ որ ո՛չ թէ միայն այլևայլ յարանուանութեանց միութեամբները քով քովի եկան **Զիբնեհայ Լեւրան** վրայ, այլ նոն հաւաքուած **210** հոգիներ ներկայացուցին ծայրագոյն և մտաւոր արեւելքներուն, ինչպէս նաև Եւրոպայի և Ամերիկայի **52** գանապան այսպեղ ղէմքերը գունաւոր, ուղեղները, հաւատքը, ըմբռնումները, **26** ազգային և միջազգային միութեամբական մարմիններու կողմէն:

Եթէ գատենք ժողովին մէջ ուսումնասիրուած խնդիրներէն, ստեղծուած նիւթերէն, խօսուած ճառերէն և արտայայտուած կարծիքներէն, «Միութեամբութիւնը իր ստիճական խնայումէն զուր ելած է **Զիբնեհայ Լեւրան** ներշնչումներուն ներքին Բոլոր բուսածներն ու փոսուած»

ները գտելով և խտացելով, կը տեսնենք թէ Եւրոպայի և Ամերիկայի բողոքական Միութեամբութիւնը, ցնցուած Մեծ Պատերազմի արդիւնքներէն, կ'ուզէ զխնայ թէ ինչի՞ ծառայած է իր մինչև հիմայ կատարած աշխատութիւնը, այս երկրացւեան մարդկութիւնը պէտք ունի՞ Աւետարանի, և եթէ ունի, Աւետարանը մինչև ո՞ւր պէտք է թափանցէ մարդկային կեանքին ու գործունէութիւններուն մէջ: Ժողովին բարացուցական ուրիշ մէկ կողմն այլ,—Աւետարանը քրիստոնեաներու կողմէն՝ միայն ոչ-քրիստոնեաներուն պէտք է քարոզուի, եթէ ոչ նոյն ինքն այս միութեամբութիւնը ստեղծող քրիստոնեայ երկիրներ, իրենց ալ պէտք ունին նշմարիտ Աւետարանին և Յիսուս-Քրիստոսի լա՛ւ ճանաչուածութեան:

Պատերազմին հետեւանքով, մարդիկ կը տեսնեն կոր որ Եւրոպայի և Ամերիկայի մէջ ճարտարաբանականութիւնը (Industrialism) կը գրաւէ մարդկութեան կորովը, ժամանակը, և գրեթէ ա՛ն կը զառնայ կեանքի նոյնպէս կը ի՞նչ պիտի ըլլայ կրօնը ուրեմն, ի՞նչ պիտի ըլլայ Աւետարանը: Թող տալու է որ **Նիւրապալատութիւնը** բուն Աւետարանին տեղը, ճարտարաբանական պատմունանին տակ,—անա՛ կենտարան ինչպէս մը, որուն ետեւ ինկած է աշխարհը, և բոլոր արարարարութեամբ երկիրներ կը մրցին իրարու հետ, ճարտարաբանութիւնը գերիշխանութեան տիրանալու համար:

Նկատի առնելով նիւթին տիրապետութեան վտանգը, ըսին՝ **Քրիստոնէութեան** բնամի՞ն ո՛չ թէ Պատասխանութիւնն է կամ Մանկատականութիւնը զուրուց, այլ **նիւրապալատութիւնը** կամ **նարարարութեամբութիւնը** է՛ ներքէն:

Այս ժողովին կարեւոր արդիւնքներէն մէկն ալ, լայնախոհութիւնն է ո՛չ միայն հին պատմական եկեղեցիներու հանդէպ, այլ նոյն իսկ ոչ-քրիստոնէական կրօններու հանդէպ: Եւրոպայի հին եկեղեցիները, իսկ Աւետարանի լոյսը տանել ոչ-քրիստոնեայ երկիրներու:

Աշխատութեան ոգիին և գործունէութեան մեթոտին հիմնական բարեփոխութիւնն է այս՝ միութեամբական կազմակերպութեանց մէջ:

Հայ ժողովուրդի տեսակետէն նայելով այս բարեփոխութեան վրայ, կարելի է երկու իրողութիւն մտածանիլ ընել.

- ա) Եթէ Ամերիկացի միութեամբներ **Զիբնեհայ Լեւրան** ժողովին ողջմտութեանն էլ թի՛ մը ունենային ժամանակին, Հայոց եկեղեցւոյ պառակտումին պատճառ չէին ըլլար:
- բ) Այս ողջմտութիւնը եթէ նոյն իսկ հիմայ ունենային չափով մը նաև անտք, որունը զծով ու ցամաք կը պատին մէկը նորահաւատ ընկուած (Մատ. ԻԲ. 15), պիտի զգուշանային Մայր-Եկեղեցւոյ իրենց եղբայրները գայթակեցնելէ, զանոնք իրենց պէս աւելի աղէկ քրիստոնեաները ընելու նախապաշարուծով:

Վերջապէս, իր յաւէտ յիշատակելի ոգիով

նշանաւոր ժողով մը եղաւ Զիմենեաց Լիբան ժողովը, և անշուշտ տարրեր ոգի մը չէին կրնար ունենալ Աւետարանի դատին ծառայողներ, եթէ մաքի խոյանքով ու սիրոյ և հաւատքի գործութեամբ կը մտածէին Տէրն մեր Յիսուս-Քրիստոսի ոգիին վրայ, որով նա քարոզեց Աստուծոյ թագաւորութիւնը Երուսաղէմի մէջ, Գալիլիոյ մէջ, Անդր-Յորդանանու մէջ, այս լեռներու և այս բլուրներու վրայ, այս ձորերուն և հովիտներուն միջիններուն տակ, և մա՛նաւանդ այս Զիմենեաց Լիբան վրայ, ուր իրենք՝ քսաներորդ դարու քարոզիչներն ու աւետարանիչները՝ ժողովուցանու:

Բացի անկիւրքան կողակոյրտէն, Զիմենեաց Լիբան ժողովին չէին հրաւիրուած, և բնականաբար չէին կրնար հրաւիրուիլ Երուսաղէմի հոգևոր պետերը, որոնք միախնարական կազմակերպութեանց հետ սեղաններուն շուրջին: Լին կեկեղեցիներու մէջ այժմ լատին եկեղեցին է որ միախնարութիւն ունի, և մէկէ աւելի լատին միաբանութիւններ կան միայն հո՛ս, Պաղեստինի մէջ, և կը գործեն այլեւայլ ուղղութեամբ, և որոնք, եթէ հրաւիրուէին իսկ, չէին մասնակցիլ Զիմենեաց Լիբան ժողովին:

Բայց այս ժողովը, իր յարգանքն ու համակրանքը արտայայտելու համար հին եկեղեցիներու, իէյասեղանի մը հրաւիրեց անոնց հոգևոր պետերը, և Ամեն. Ս. Պատրիարք Զօր կողմէն, Լուսարարացեալ Մեարոյ Սրբազան գնաց հրաւերին՝ Զօգ. Կիւրեղ Վրդ. ի և դիւանապետ Տիար Կ. Նուրեանի հետ:

Ժողովին նախագահը Dr. John R. Mott, խիտ ներկայանալի և յարգելի դէմք մը, պերճախօս և տողորուած միախնարական ոգիով, արդէն Կ.

M. C. A. ի Համալսարհային Յանձնաժողովին նախագահն է, և որ 30 տարիներէ ի վեր կը գործէ իրր այդ կազմակերպութեան գլուխը, և քանիցս այցիլած է 56 տարրեր երկիրներ, ուր որ Կ. M. C. A. ի ճիւղ մը կայ, այցելեց Ս. Պատրիարք Զօր:

Զիմենեաց Լիբան ժողովին մէջ ուշադրու դէմքեր էին նաև Զնդկաստանի, Չինաստանի, Ճարմի, Ալբիիկի, Փիլիպին կղզիներու առաջնակարգ հոգևոր ներկայացուցիչներուն քով, կարգ մը մասնագէտ դէմքեր եւրոպայէն և Ամերիկայէն. այսպէս Mr. Harold Grimshaw Ինքնագրային Աշխատութեան պաշտօնատունէն, Mr. R. H. Tawney Լոնտոնի Տնտեսագիտական դպրոցէն, ձօրճ Թագաւորին Մատանապետներէն Canon Charles Raven, Լարդլըտ Համալսարանէն Prof. W. E. Hocking, Եէյլ Համալսարանէն Dr. L. Weigle և Պերլինի Համալսարանէն Prof. Eberhard, որոնք իրենց մասնագիտութեամբ ուղղութիւն տուին Արեւելքի մէջ ցեղային, անտեսագիտական, բռնի աշխատութեանց, և այլնի վերաբերեալ խնդիրներու սիճարանութեան:

Ժողովները տեղի ունեցան գերմանական շէնքին մեծ սրահին մէջ, որ չէր ֆաստուած անցեալ տարուան երկրաշարժէն: Պաղեստինի Բարձր Փօմիստութեան Պաշտօնատեղին էր այս շէնքը երկրաշարժէն յառաջ: Ժողովին անդամները բանակեցան վրաններու և փայտաշէն առժամանակեայ տաղաւարներու մէջ, որոնք պատրաստուած էին գերմանական շէնքի պարտէկին մէջ և շրջակայքը:

Չեաքի տակ ունինք Զիմենեաց Լիբան ժողովին որոշումներուն և բազմանքներուն բանաձևները, Սիսի յաջորդ թիւով, քաղուած մը կու տանք առանցմէ: **Բ. Յ.**

ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. ԵՓՐԵՍԻ ԱՍՈՒՐԻՈՅ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԿԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

Անկաւ քաղաքն և զողո՛ւց երկիր, եղև կարկա՛ս բնակչաց իւրոց: Յառաջ՝ զփոքր մի պոսակուն միւր, և զինի սակաւու կորձանս՛ուն իւր: Եւ եթէ առ մեզ մեծացան արհաւիրք զի մի դուռն և եւթ անկաւ, քանի՛՛ ևս մեծացին արհաւիրք, ուր տապալիցանն և անկան քաղաքք: Եւ եթէ մի տուն յորժամ անկանի, առնէ աղմուկ և սուգ մեծ, արտասուք բազում հեղուն անդ, սախլին անդ ճիւղք՝(1) և վայք:

Ո՛ր կարացէ համբերել իրրեւ տեսնէ զքաղաքն կենդանի որ ամենայն ձայնիւք որոտայր, զի(2) իրրեւ զմեռեալ անկաւ կարկեցաւ: Քարինք զոր եզին շինուածս, ահա կուտեա՛լ են ի վերայ շինողաց: Կուտեալ են ի նմա կարկառք, ի վերայ ազատ արանց և կանոնց: Կէսք զբմոսն զմեռեալս իւրեանց, զի մի՛ ապականեցին(2)

(1) Օր. ունի՛՛ ցիւցիլ:

(2) Օր. գրէ լոկ՛՛ գ, յոր յաւելու ուղղիցն՝ ի: (2) Օր. գրէ՛՛ ախանեցիցն, ի վերայ սողիցն զնէ ուղղիցն՝ սպ:

ժարմինք նոցա, յայնմ հնձանի բարկու-
 թեան, ահա արկեալ ընկեցեալ են ժար-
 մինք: Էջ բարկութիւն եկաց ի քաղաքին,
 իբրև հնձանահար ի հնձանի: Կոխեաց
 զորթս եւ զոգկոյզս իւրեանց: Կոխեաց հան-
 զերձ մանկամբք իւրեանց: Կոխեաց զոգ-
 կոյզս հասեալս, կոխեաց զվաղահասուկս
 եւ զբխայձեալս, զաւշարակս եւ զաղթս:
 Կոխեաց յայնժամ իբրև ի ժամանակի՝
 Կոխեաց զձերս իբրև զհասեալս, եւ զերթ-
 տասարդս իբրև զխայձեալս: Զասենա-
 հատոյցս⁽¹⁾ իբրև զվաղահաս, եւ զաղայս
 իբրև զաւշարակս: Զուղեաց մահ անհա-
 կառակ զպանդուխտս եւ զետեղատէրս:
 Եղեն պանդուխտ[ա]ք⁽²⁾ բաժանորդք, զհե-
 ցին իւրեանց տունս մարհուք⁽³⁾: Կարկեցան
 տեաքք սրահից, եւ զաղարեաց բարբառ
 պան[դ]խտաց: Զիք որ հարցանէ եւ հար-
 ցանի: Զիք որ կարգայ եւ առնէ զբոյց:
 Եղև պապանձուձմն փոխանակ բարբառոյ,
 եւ թափո՛ւր փոխանակ շընջմանց: Փո-
 խանակ աղախակ⁽⁴⁾ եւ խաւանոց, թափե-
 ցա՛ն հրապարակք⁽⁵⁾ ի խաւանոց: Եւ Փո-
 խանակ ժխորման բերանոց, խալցա՛ն վայ-
 քըն ի բարբառոց: Զիք գեղգեղումն ի հր-
 ապարակս, զի խախանեցա՛ն ի նոցանէ
 ուրախութիւնք: Փոխանակ մենթենթա-
 նաց⁽⁶⁾ հարսանց, եղև շարժուձմն սրահից:
 Եւ փոխանակ կաքամանց երխտասար-
 դաց, եղև սեանց երկրումն: Թախանձք
 եւ զիբ մուրհակի, նշանազիրք որ լի են
 զատիւք, խաղող որ լի՛ է մարաիւ, լուս-
 թիւն որ ծընանի՛ զկարգս⁽⁷⁾: Եղեն զա-
 տաստա՛նք ի վերայ երկոցունց ի քաղա-
 քին որ ապականեցաւ: Մին զատէր վասն
 հանդերձից, եւ մին վասն ժառանգու-
 թեան: Հարսն որ կաղեցան վասն հան-
 զերձից նորա, թաղեցաւ սպիտակաւք իւ-
 բոգք: Իի՛ որ զատեցան զժառանգու-
 թեանց նորա, չոգա՛ն ընդ նոս ժառան-
 գիչք նորա: Նոքա գրէին յերկրի վրա ա-
 մաց եւ ամոց, եւ ստոյգն գրէ՛ր ի բար-

ձունս զգատաւմիտս մահուց նոցա: Քար-
 կոծեցին շինուածք զտեաքս իւրեանց:
 Քարկոծեցին եւ թաղեցին զնոսա: Ընդ ա-
 տելութեանն, սէ՛ր իւրեանց: Եղեն քար-
 կոծիչք եւ թաղողք: Մէկ փոշւոյ մածաւ
 ի կործանումն քաղաքին, զիդաւ փոշի
 հանդերձ ծխով: Մնան երկոքին զխաւար:
 Գծգծեցաւ եւ տիրեցաւ աւղ ի վերայ մաւր
 քաղաքաց: Զի ինքն եւ զստերք որ շուրջ
 գնովաւ, հեղձեալք եղեն յանկարծակի:
 Ի վերաց ընկերաց նոցա լոյս, ի վերաց նո-
 ցա՛ միայն խաւար: Ի ժամու զուարթու-
 թեան արեւու, մածա՛ւ անդ մէկ փոշւոյ:
 Լուսացան արարածք ի վերայ նոցա, խա-
 ւարեաց լոյս ի ժամ լուսոյ: Իբրև մաւ-
 տեցաւ անդր արեգակն, յաճախեաց մութ
 ի վերայ նոցա: Ի ժամու զի յաճախէ լոյս,
 յաճախեաց խաւար ի վերայ նոցա: Իբրև
 ծաղեաց արևու զամենայնիւ, եմո՛ւտ ի նո-
 ցանէն արեգակն: Քաղաքն ամենայն յե-
 րկերակ[այ] զբրաղեալ էր զընթրեաւք: Ոչ
 զխէր թշուառականն, թէ ի միում երե-
 կորի չիք լինի: Յարեաւ քաղաքն ընդ ա-
 սուաւսս, յետ զարթնոյն գարձեալ նրն-
 ջեաց: Ի խաղաղ քնոյ յարեաւ, ննջեաց
 քո՛ւն ընդոստուցման: Ընդոստուցման զար-
 թուցիչ քնէից, ի քո՛ւն մեծ ընկղմաց
 գնա: Եթէ ճշմարիտ էին երազք վերջնոցս
 իբրև զառաջնոցն, եւ էին ի զարուս մե-
 բում տեսիլք որպէս ի զարսն առաջինս,
 զիտ՛րդ էին արդեւք տեսիլ թշուառացն
 որ կորեան: Եւ զինչ էին արդեւք երազք
 նոցա, [յ]այնմ զիչերի որ եղև յեաին:
 Ծայեաց նոցա արդեւք քուն իւրեանց, թէ
 հատաւ յաչաց նոցա: Գուշակեցին ար-
 դեւք երազք զիչերոյն վասն այցուն ա-
 պականութեանցն: Աւրհնեալ է բարբառն
 որ ծածկեաց զմահ նոցա յաչաց իւրեանց:
 Ոչ յայանեաց նախ քան զմեռանելն, զի
 մի՛ մեռանիցին նախ քան զմեռանելն:
 Մերկացան եւ ննջեցին հէգքն, խաղա-
 ղեաց քուն զխլրամուտն նոցա: Զարթեան
 եւ ազան թշուառքն, խաղաղեաց հար-
 ուած զընթացս նոցա: Անկեալ էր զնոքաւք
 քուն այն ստուեր մահու, անկաւ զնոքաւք
 ի սուէն մահ փոխանակ ստուերին իւրոյ:
 Զի քուն նոցա էր ստուեր մեռելութեան,
 իբրև մերկացան զստուերն, զարձան զգե-
 ցան զհաւաստին: Ի քունն մեռելոցն նմա-
 նէին, ի հարուածին մեռեալք եղեն: Ես

(1) նոր այլուս անձամբ բառ:
 (2) Օր. վրիպանօք իբաց բողու գզիւրդ ա:
 (3) Թախի իւր բնբեռնիկ՝ մահուով:
 (4) Բառ անձամբ, սոյ ճամակաբիւնն անյայտ
 է ինձ:
 (5) Տաղ Բ յաւելուած սքազըշին:
 (6) Բառ osurnasի, անյայտ իմաստի:
 (7) Թերեւս բնբեռնիկ է՝ զկազս:

ընդ ետ խորհրդոյն կոմիտէ հաւատարի: Զի զկնի քնոյն մեռելութիւն: Ի քնոյ ի քո՛ւն փոխեցան: Մին աւուրն, եւ մի ընդ երկարո՛յ: Փոխանակ քնոյն, ննջեցի՛ն ի քուն: Մին խորհրդոյ, եւ մին ժամանակի՛: Ի քրնոյ անտի մահճաց, բազո՛ւմք զարթուցին զնոսա: Ի քնոյն զոր այժմ ննջեցին, մի՛ն կարէ զարթուցանել զնոսա: Յետ ընդզէ՛մ պատահեցաւ առաւաւտն որ յետ քնոյն նոցա: Առաւաւտ առիչ արթնութեան, ետ քո՛ւն յաւիտենից: Եկեցէ տէր առաւաւտ ուղիղ, զրկնի այսր քնոյ նոցա, ապէ կհանս եւ յարութիւն: Զարթուցէ առաւաւտն, զոր ննջեցոյց առաւաւտ, ի ցանկալի եւ ի զուարթ ժամու, զի վայել՛ նմա համբաւ բարի: Ենաս հրեշտակ բարկութեան, ի վերայ խաղաղ եւ յատակ քաղաքին, շարժեաց զնա եւ բարբառեցա՛ն շինուածքն: Խլեաց զնա եւ ճշեցի՛ն մանկունք իւր: Տապաւեաց զնա եւ հեղձա՛ն բնակիչքն: Կործանեաց զնա եւ թաղեա՛ց զհետեղեալն: Ի մեծ ընդ երկար զարդարեցաւ, ի մի՛ւմ ժամու ապականեցաւ: Յաճախեցին թագաւորք զրդարդ նորա, եւ հրեշտակն բարկութեան զեղծուած նորա: Ո՛ր ունկն ոչ շարչարեցի, որ լուաւ զմահն բազմաց: Ո՞ր ակն ոչ լացցէ զապականութիւն յարինուածոց: Զիա՛րդ ծիծաղեցի բերան, զի կարկեցան բերանք յանկարծ: Լացցե՛ն քաղաքք զ[ը]նկերս իւրեանց, զի մի՛ լիցին իբրև զ[ը]նկերս իւրեանց(1): Իբրև լան զ[ը]նկերս իւրեանց, ի վերայ պարտուց իւրեանց սղան: Նոյն ինքն լալիւնն հատուցանէ՛ զպարսիս երկոցունց կողմանցն: Յուցանէ զսէր առ ընկերան եւ զպաղատանս մեր առ Աստուած: Խանութք կարգք կարգք անկան, եւ թաղեցի՛ն զպարսիս իւրեանց: Զոգա՛ն վարդապետք եւ աշակերտք. չոգա՛ն վարձկանք եւ գործաւորք: Մո՛ւզ առցեն գառնապէս ճարտարք ի վերայ ընկերաց իւրեանց:

Հրապարակեայ Յ. Յ. Մ.

Ս. Պետրոսի մասին հրատարակեալ յողութիւն մէջ ելլողած են հետեւեալ վիզակիներ.
 էջ 152 բ. ս. 9 ի վերաւոս նային ուղղելի՛ հային.
 » 153 ա. ս. 8 ի ներաւոս. մարդ » մարք.
 » » ա. ս. 3 » միջեւ » միջեւ.

(1) Բառիդ՝ « զի մի լիցին... » միջեւ « իւրեանց » յաւելեալ ի լուսամբս ի ձեռն ուղղչին:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱՆԳԷՍՆԵՐ

Սեֆեի Ապրիլ-Մայիսի թիւին վերջին թերթը մասնախ յանձնելու առնն Հայ ուխտաւորաց թիւը հասած էր 204-ի, որ յետոյ յանգեցաւ 280-ի: Ասոնք եկած էին առհասարակ Սուրիայէն, Եգիպտոսէն, Երուսաղէմի մասիկ բազարներէն, մէյ մէկ հողի ալ Կ. Պոլսէն եւ Կրեաէէն:

Զատիի առթիւ ամէնազգի ուխտաւորներու բազմեանց եւ խառնազանց բազմութիւն մը կ'ողելարէ Ս. Քաղարք: Այդ բազմութեան մէջ ուշագրաւ են եգիպտացի Դպտի ուխտաւորներ, իրենց աարազով, իրենց բարեպաշտական կերպերով, իրենց նախապաշարումներով. եւ անոնց կերպերուն ամէնէն աւորոքինան է կիներուն ցնծութեան աղաղակը, Զրդլըրը. երբոյսական վայելի Ալլախային կամ արձնեբրգին արարեցած եւ այլափոխուած վերջաճանցութիւնը, որով կ'ողջուուին բանիցս, ընդհատաբար, թափօրներն ու հանդէսները Ս. Յարութեան Տաճարին մէջ:

Այս Զրդլըրը երբեմն «Բիւրրիոյ» մէջ հարանիքներուն կը լուէր: Եղակազարդի եւ ճշգրտացի թափօրները որտղնդոստ ողջուուեցան Դպտի բարեպաշտներու ցնծագին ժայներով:

ԳՈՒՆԵԱՅԷԲԸ Ս. ՅԱԿՈԲԻ ՄԷՋ

Գանբացէ՛ր արարողութիւնը մասնաւոր նշանակութիւն եւ հանգումանք ունի Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ: Վասնզի ուխտաւորներու ջերմեռանդութեան եւ բարեպաշտութեան հանդիսաւ որ արայայայտութեան պանն է այն: Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը ներկայ գանուեցաւ արարողութեան: Հոգ. Կիւրեղ Վրդ. Խարայէլեան կարգաց դռներու եւ վարազոյրներու բազման համար յուիրատու ուխտաւորաց Կողակը, որ յառաջ գրաբար էր, բայց Ս. Պատրիարքը Հօր կարգադրութեամբ՝ աշխարհարար կը խմբազրուի այժմ: Այս Կանդակին մէջ պահուած են այն սարակելիներ, սրտը հուոց ի վեր պատշաճօքէն կը տրուին ընծայարեր ուխտաւորներէն իւրարանջիւրին՝ իրենց սեռին, զիրբին, հաւատարին, եկեղեցասիրութեան եւ մտաւորական արժէքներուն եւ առատամեռութեան համեմատ: Այս ուխտաւորներ, շապիկ հագած, Ս. Ստեփանոսի պահարանէն կ'ելլեն, ձեռքերնին լոյս մոմեր, կուզան կարգաւ կը համբուրեն Ս. Պատրիարքը Հօր Աջը, կը շարուին առանը, Սեղանին առջեւ, կը լսեն Կողակը, եւ Դանբացէ՛ր արարողութեան ընթացքին, կ'երթան իրենց բանալիք դռներուն եւ վարազոյրներուն մօտ, եւ երբ Բացէ՛ր ինձ գրուես կ'ըստի, ամէնը միանգամայն կը բանան իրենց «կնքահայր» եղած վարազոյրներն ու դռները:

Դանբացէ՛ր արարողութիւնը կատարեցին լուսարարապետ Մետրոպ Սրբազան (գուրսէն) եւ Բարգէն Սրբազան (եներէն):

ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱՔԻՒ

(Ապրիլ 12)

Հաշու ժաման Ս. Գառարազը մատոյց Գառարազական Փոխանորդ Մկրտիչ Սրբազան: 266 հոգի հազարդուեցան զմայելի բարեպաշտութեամբ:

Երևոյեան Ոսնալուայի արարողութիւնը կատարեց Ամեն. Ս. Գառարազը Հայրը:

Այս արարողութիւնը, երուսաղէմի առումէն ի վեր, մասնաւորապէս անզիբացիներու համար եղած է աւետարանական պատմութեան ամէնէն կենդանի պատկերը եւ աղբիւրը հոգեւոր ներշնչումի, այնպէս որ անզիբացի հմարեղով կը լեցանին Ս. Յակոբեանց Տաճարին երկու դասերը:

Այս տարի ներկայ էր Ոսնալուայի արարողութեան Անզիտ Բագաւորին դասարը, Մարի Իշխանունին, Դերակոմսուհի Լուսէլ, իր ամուսնոյն Գեղամուհի Լուսէլի. Ն. Վսեմ. Աթի Փլումբրի, երուսաղէմի կառավարիչ Մ. Բիթրաչի, եւ ուրիշ հետաւորացիներու հետ:

Իշխանունին երուսաղէմ հասած էր որ մը յառաջ, Ապրիլ 11 Դ. եւ փափարած ներկայ գտնուելի Հայոց Ոսնալուային, զատկական արարողութիւններու ամէնէն յուզիչ եւ շինիչ դրուագներէն մէկուն, որու մասին անշուշտ հիացումով խոսած էին իրեն՝ իր հայրենակիցները:

Իշխանունին լրջութեամբ եւ երկի դաժութեամբ զմտեց արարողութիւնը եւ ազօթեց, ինչ որ սպասոյց էր իր առած բարձր կրթութեան: Իր հազուադէպ կատարուող այնքան պարզ, այնքան վայելչաւ էին որ մեր վանքի սենեակներուն մէջ քնակող հայ կիներ եւ աղջիկներ դիտողութիւն բրած են . . . :

Բայց Անզիտ պէս պատմութեան մը Իշխանունին՝ անճշտակ պնտակներուն գործնական դաս մը տրուած եղաւ՝ ըստ տարիքի թէ կարելի՛ է բոլորովին շնորհալի ըլլալ ամէնէն պարզ ու վայելչաւ հազուադէպ մըն ալ, եւ թէ հակառակ է գեղեցիկ քաջակի՛ արտաւայտ ու տգեղ մտերով փերեւեակի նարամետութեան անուշով:

Եւ Ոսնալուայի արարողութեան առթիւ երբ Ամեն. Ս. Գառարազը Հայրը մերկացաւ իր հայրազնեական սակեռուն զգեստը, եւ զինչակ մը սփածած՝ խոնարհեցաւ երկրատասն ոտքեր լուայու, արդէն՝ պարզութեան, վայելչութեան եւ ծառայութեան ամէնէն դիրքմարտնիկ գասն էր որ կը արուէր վերէն աւետարանական մտքով:

Իշխանունին այնքան հոգեկան զոհացում գտած է Հայոց եկեղեցւոյն մէջ որ յետոյ ժառանգաւորաց Վարժարանին անզիբերէնի ուսուցիչ Հայր Պրիմէն, որ մասնակից էր Ոսնալուայի, Տիկին Փլումբրի կողմէն իր ապարանքը հրախրուեցաւ մանրամասն տնօրէնութիւններ տալու Իշխանունին, որ իր հրաշգորտ յայտնած է եւ ուրախ եղած է դիտելով որ Անկիրան եկեղեցւոյ պատկանող բաժնետոյն մըն ալ տարը կը լուացուի Հայոց եկեղեցւոյ մէջ:

Ասիկ գատ թէ՛ Մէրի Իշխանունին եւ թէ՛ Գաղտակին Վսեմ. Բարձր Քօմիսարը նամակներով ալ իրենց շնորհակալութիւնը յայտնած են Ամեն. Ս. Գառարազը Հօր:

Ոսնալուայի ներկայ էին նաեւ երուսաղէմի Անկիրան եպ. Մէկինէս Սրբազան, — որ արարողութեանէն ետքը անզիբերէնով ալ կարգաց վերջին Աւետարանը ոսնալուային, հայկական շուրջառ, խոյր եւ զուգարան առնելով, — ինչպէս նաեւ Ամերիկայի Թէնիսի Նահանգին եպիսկոպոսը, Կէլլըր Սրբազան, իր բնամտքի անզաժներուն հետ, եւ Հարվըրտ Համալսարանի Փիլոսոփայութեան ուսուցիչներէն Prof. William Ernest Hocking. որ Ապրիլ 16 ին տեսակցութիւն մըն ալ ունեցաւ Ս. Գառարազին հետ, խօսակցելով խմատասերական նիւթերու վրայ:

Կէլլըր եպիսկոպոս հայտնէր մըն է, որ առանձինն ալ այցելեց Ս. Գառարազին, ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայարանին եւ սրանչիլի ուղերձ մը բրաւ մըր Սարգաւագաց դասարանին եւ ըսաւ որ երբ վերադառնամ Ամերիկա, պիտի խօսիմ բարեկամներու թէ Հայր Ս. Յակոբի մէջ ինչ աղուոր զործ մը կը կատարեն այս զպրոցով:

Այս ծերունի եւ փորձառու հովուապետը կը պաշտէ իր երկաւասարդի ալման ու աշխոյժը: Ինչին էր նախագահը Ամերիկայի եպիսկոպոսական եկեղեցւոյն Ազգային ժողովին, երբ Հայր Պրիմէն իրենց կողմէն անզիբերէնի ուսուցիչ նշանակուեցաւ ժառանգաւորաց Վարժարանին: Եւ հիմայ անձամբ ստուգելով ծնօր բերուած արդիւնը՝ կը ցնծար իր հոգիի խոյրերէն:

ՃՐԱԳԱՍՈՅՑ

Ես, լո՛յս լո՛յս: Հաւատացեալ հոգիներ 1908 կը փնտռեն միշտ, եւ Ս. Գերեզմանին լոյսը, ժողովրդական հաւատքէն ծագող լոյսի մը աւանդական խորհրդանշանն է, որուն շուրջ այնքան սիրուն պատմութիւններ ու զբոյցներ յորինուած են: Եւ իսկ Տաթևացին, Սուրբ Քրիստոսի Լուսաւորիչ կոչումը կը կապէ Ս. Գերեզմանին լոյսին հետ, եւ կ'ըսէ թէ անոր առթիւն է որ լոյսը իջաւ « ի նշան Յարութեան Քրիստոսի » եւ ինչն ալ ստոր համար 100-1000-ի 2 կոչուեցաւ (Նիքի Հաւացմանց, լուց 549): Դժգոհ ուխտաւորներ Ս. Գերեզմանէն լուցուած մտերու լոյսը տեսնելէ ետքը, ա՛յ Մե՛տ բարով կ'ըսեն Ս. Բագարին: Տեսած են 1930, կատարած են իրենց ուխտը:

Կը հասկըցուի ինչնին թէ ո՛րչափ կարեւորութիւն ունի ճրագաւորացի թափօրը, որ երբեմն այնքան ոչ-հասնիլի դէպքերու տեղի կուտայ բազմամտի խրանուներու մէջ: Այս տարի, բարեբախտաբար, առանց միջազգայի անցաւ ճրագաւորութեանն որ յառաջ կուգայ Ս. Յարութեան Տաճարին փորրկութեանն՝ նայելով ուխտաւորաց խուռն բազմութեան. այնպէս որ կարգապահութեան հսկող ոսակականներ, ջանար իմանալու համար թափօրներուն, յաճախ խիստ կը վարտին ուխտաւորաց հետ, այսինքն՝ կամ կը ճըրմշակեն կամ բռնի դուրս կը հանեն թափօրի անցրին վրայ պատահողները, անշուշտ. առանց բարեփ փնտաելու թէ ո՛վ են անոնք:

Մեր թափօրին հանդիսական էր նոր Լուսանան Հօգ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետեան, Ս. Փրկչի Տեսալը:

ՁԱՏԻԿ

Չատկի առաուն, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Քափորին հանդիսապետ եւ պատարագիչ եղաւ Գեր. Եղիշէ Եպս. Չիլիկիւրեան փոխանակ Լուսարարապետ Մեսրոպ Սրբազանի, որ հիւանդութեամբ արգիլուեցաւ:

Չատկի Կիր. երկնայեան անդատանք, Ս. Յակոբի մեծ բակին մէջ, կատարուեցաւ խառն բազմութեան մը ներկայութեամբ: Հանդիսապետ եղաւ Գեր. Մատթէոս Եպս. Գայրզճեան:

Չատկի Բ. օր, Բշ. Մեռելոցին, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Փրկիչ Վանքի գաւթին մէջ, եւ յետոյ գերեզմանատան մէջ կատարուեցաւ Եղիշէի մեծ հոգեհանդիսար, որուն նախագահեց Գեր. Եղիշէ Եպս. Չիլիկիւրեան եւ իստեցաւ առաք պատշաճի քարոզը փոխանակ Բարզէն Սրբազանի որ հիւանդութեամբ արգիլուեցաւ:

Աւետման տօնին (Ապրիլ 20 Ուրբ.) հանդիսութիւնները կատարուեցան Գեթեմանի, Ս. Աստուածածին, ստորերկրեայ Տաճարին մէջ.— հանդիսապետը եւ պատարագիչ Գեր. Մատթէոս Եպս. Գայրզճեան:

Աշխարհամտարան կիրակին (Ապրիլ 20) հանդիսութիւնները տեղի ունեցան Ս. Յարութեան Տաճարին մէջ, Շք. երկնայեան Հրաւաճարով եւ Կիր. առաուն ժամերգութեամբ: Հանդիսապետը՝ Բարզէն Սրբազան որ պատարագեց եւ քարոզեց:

Համբարձումով (Մայիս 24 Եշ.) փակուեցան գաղտնական հանդիսութիւնները: Համբարձման տօնը տեղի կ'ունենայ Չիլիկիւրեայ լեռան վրայ, զիշերային նստումով եւ ժամերգութեամբ եւ առաուն պատարագով, քարոզի, բացօթեայ աւերակ եկեղեցւոյն մէջ, Հայոց Յունաց, Ղիփաց եւ Ասորւոց կողմէն միանգամայն: Այլապէս եւ արմիւլից պաշտամունք մը: Ամեն. Ս. Պատարագը Հայր նախագահեց «Հրաշափառ» ին, իսկ Ս. Պատարագը մատոյց Լուսարարապետ Մեսրոպ Սրբազան եւ քարոզեց:

ՓՈՒԳՍԻՈՐԱԶՆ ՈՒՆԵՏՍԻՈՐՆԵՐ

Ա. — ԻՏԱԼԻՈՅ ԳՎԱԼԱՎԱՌԱՆԿԻ

Իտալիոյ Գանձաւանդը, Փիլեմօսի եւ Սափայի Գաւա Իւլիան Ունկերօ, իբրեւ ուխտաւոր մտաւ Երուսաղէմ, Ապրիլ 1. Կիր. առաւ: Յայտնի Գրան առջեւ կատարուեցաւ ընդունելութիւնը, որուն հրաւիրուած էին հոգեւոր պետեր: Ամեն. Ս. Պատարագը Հօր անունով այս ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Գեր. Եղիշէ Եպս. Չիլիկիւրեան, Կ. Ամեն. Սրբազնութեան Գաւազանակիր Հայր Սահակի եւ Գիւտնագլէ Տիար Կարազէն Կուրեանի ներս:

Իւլիան Ունկերօն ներսն առաւ Ս. Գաւաքը իր Եփայմայրիկի ներս, ընդունելութեան հրաւիրուած պատանակուած անձինք ներկայացուեցան Կորնի Աբխազական Բարձրութեան, որ ամենուն ալ ձեռք քորուեց, եւ յետոյ քափօրով մը առաջնորդուեցաւ ուղղակի Ս. Յարութեան Տաճար, ուր Պատանաւորացի առջեւ Յրանչիւկեան կրօնաւոր մը Իտալիէն գրաւոր ուղերձով մը ըզրուեց Իւլիանը. ապա քափօրը յարաշացաւ զԵպի

Ս. Գերեզման, ուր Իւլիանը իր ուխտն քրտ եւ վերջացաւ ընդունելութիւնը:

Իւլիանը մինչեւ Ապրիլ 9. ԳԾ. մնաց Ս. Երկրի մէջ. չորս օր յաւկանցուց Երուսաղէմի այցելութիւններուն եւ ուխտավայրերուն, ինչպէս օր ալ Պաղեստինի նշանակուած տեղերուն:

Ուստիւրա էր որ Իւլիանը բացի Երեւ ազգերու ընկերովի սեփականութիւն եղող Սրբավայրերէն, չայցելեց ոչ-կարօղիկ սրբավայրերու:

Իսկ հոգեւոր պետերու վտիպարած այցելութեան սեղբեյանտեղանի հրաւիրեց զանոնք Իտալական Հիւպատոսարանին մէջ, Ապրիլ 5-ի Երեկոյցին, եւ Ամեն. Ս. Պատարագը Հայր անձամբ պատասխանեց հրաւերին՝ Լուսարարապետ Մեսրոպ Սրբազանի եւ Գիւտնագլէ Տիար Կ. Կուրեանի ներս:

Բ. — ԻՇԽԱՆՈՒՂԻՆ ՄԷՐԻ

Անցիլիոյ ձօճն Ե. Թագաւորին Գաւաքը, Իւլիանուին ՄԷՐԻ, Գերակոմստանի Լատի, իր անուանոյց Գերակոմ Լատիի ներս, եղիպսոսէն Երուսաղէմ հասաւ Ապրիլ 20-րդ մէջ, Ապրիլ 11, ԳԾ. եւ հիւր եղաւ Պաղեստինի Կառավարութեան: Այցելեց բոլոր ուխտաւորներուն եւ, ինչպէս տեսնուած վերեւ, ներկայ գտնուեցաւ Ապրիլ 12. Երեկոյց Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ Ամբլուայի արտօնութեան, ինչպէս նաեւ ճաշակարարի մայ եւ յայն քափօրեւոր՝ Ս. Յարութեան Տաճարին մէջ, Իւլիանուին օր մը յուսալ, Ազ. Ուրբոք առաւուն եւ, կառավարական աւագանիին ներս այցելած էր Ս. Յարութեան Տաճար. ո՛ր Պատանաւորացի առջեւ ողջուեցաւ Ս. Յակոբայ Միսրաբութեան ներկայացուցիչներու կողմէն:

Իւլիանուին անպատեօն համբարձելուն համար պատանակուած ընդունելութիւն տեղի չունեցաւ, եւ այդ պատճառաւ ալ չայցելեց Պատարագներուն:

ՕՐՆՈՒԹԵԱՆ ԿՈՒԴԱԿ

Երուսաղէմ հաստատուած, ընկի Քէօքանեացի, յախճապակիի վարպետ, Տիար Գալիք Յովնանեան, իր շինած զեղանկար յախճապակիներով բարեկարգեց Ս. Փրկիչ Վանքին գաւթի Սեղանին նակասն ու առաջնորդեց կամարը, իբրեւ յիշատակ իր նկշեկեցի եւ կենդանեաց:

Ամեն. Ս. Պատարագը Հայր Օրհնութեան Կանգակ մը ուղղելով Տիար Գ. Յովնանեանի, գնանաւոր տնօրէն այս զեղանկարեանկար յիշատակը Ս. Փրկիչ Վանքին:

ՆՊԱՍՏՆԵՐ

Կարճօրի եւ Պալկարիոյ երկրաւորմէն քուտաշարմեւորն նպատակուած համար, Ս. Արտախ անունով Ամեն. Ս. Պատարագը Հայր 30 Անգլ. օտիկ զրկեց Երուսաղէմի Հիլլեանական Ընդհ. Հիւպատոս Վանք. Հանրավարի, եւ 30 Անգլ. օտիկ ալ ուղղակի Պալկարիոյ Արաբիկ գործոց Վանք. նախարարին:

Հիլլեանական Վանք. Ընդհ. Հիւպատոսը շա՛հ ըզգայուն նախկով մը շինարարութիւն յայնձմ է Կ. Ամեն. Սրբազնութեան:

ՍՈՒՆԻ ՀԱՄԱՐ

Փարիզէն Տիար Գալուս Կիլպէնկեան ասիլ յառաջ օժտած էր Ս. Արտիս Մասնագարանը, նախընթաց բոլոր հասարակները Patrologie Latineի, իսկ այս անգամ, **ՍՈՒՆԻ** Բայալեբելու համար 5000 ժեսնի նուէր մը դրկած է Աննէ Ս. Պասիբաբ Հօր՝ սիրուն նամակով մը:

ՍՈՒՆ, անկեղծօրէն շնորհակալ է Տիար Գ. Կիլպէնկեանի՝ իր այս ինքնադրոյրը ննչուն զնամաստմին եւ Բայալեբելին համար:

ԳՊՐՈՅԱԿԱՆ ՀԻՄՆՈՐ ՀՆԷՔ

Ասիլ յառաջ **ՍՈՒՆԻ** մէջ ծանուցած էինք թէ ներս երկաւորէն խարխլած Ազգային Գրգոյցին չնդ նաւ շէնք մը պիտի շինուի: Այս շէնքին համար փարտած հիմներ արտադր կարգի աշխատանքի եւ ծախի դուրս բացին եւ շատ ծանակ խնցիցին, որովհետեւ հարկ եղաւ ուրբ կէս կանգուն խոր իջնել զանչու համար ծայրը եւ կոյս հողը: Եւ հարկ եղաւ սպասել որ ներքին հիմներ դրուին եւ բարձրանային հողէն դուրս, պատշաճական հիմնարկէլ կասարելու համար: Հիմներ քաղձնացուած բարձրութեան հասած ըլլալով, 1928 Ապրիլ 26, 67. Երկրորդ ծամը 5ին կասարուեցաւ Ազգային երկաւ Նախակարարանի եւ Մանկապարտէզի հիմնարկէլի արտադրութիւնը, նախագահութեամբ Աննէ Ս. Պասիբաբ Հօր, շատ վայելչաւ ճանկիաւարութեամբ: Հիմքին արեւելեան հիւսիսային անկիւնը կասարուեցաւ հիմնօրհնէր, եւ փարտած անկիւնաւորին մէջ գրուեցաւ յիստակարան մը, զոր շաղախով յեցուցին Աննէ Ս. Պասիբաբ Հայր եւ Եպիսկոպոսոսն, եւ յետոյ երկու զանուակ մասաղ եղան այս սարքի:

Շէնքը կը շինուի ներայ մասնաւորեթի մը հսկողութեան տակ, պատեր ներսէն երկաթալոյցի խնամադախով (պէրօն), իսկ դուրսէն արքասաւ փաշտով, անբախանցիկ հուրի եւ ջուրի, եւ անխախտի երկու շարձէն: Յաւայի եւ որ միջնէ Հոյճեթեր արտիսն շինութեան գործերը:

ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՍՈՒՐԳԻՍԱՆ ԲԱՅՈՒՄԸ

Ապրիլ 10, Գ7. կէսօրէն ետք ծամը 2-էն ին շեղի ունեցաւ Սուրբգոյց Բրիտանական Ընկերութեան կողմէ երուսալէմի մէջ կառուցուած Սուրբգոսան (Bible House) բացման հանդէսը, նախագահութեամբ Կ. Վ. Տիլիսի Փլուսթրի եւ առաջնորդութեամբ երուսալէմի Անկիլիան Եպս. Միկիլէս արքազանի:

Սուրբգոսանը շինուած է արեւելեան հին եւ Անգլիական բաղադրեալ սնով, երուսալէմի պարիսպներէն դուրս, դէպի հիւսիս, Tancrod Lane փողոցին վրայ հանդէպ Ս. Յակոբայ Վեռնէն կալուածին (Վեռնայեան Յարսիս Պասիբաբէն շինուած), ապիսակ բարձր շէնք մը, որու զեմին զննան եւ շինութեան համար ծախի եղաւ գրեթէ 17,000 Անգլիական սիլի:

Հին եւ Նոր Կտակարանէն կտրեն կարգացուեցան Անգլիկէն, Չիմաւէն, Ճաթոնէրէն, Հնգիկէն եւ Եթովպայէրէն լեզուներով, Գլխաւոր խօսողներն էին, Rev. John H. Ritson, Ընկերութեան Ընդհ. Քարտադար եւ

Dr. John R. Mott, Միջազգային Միախօնարական Յանձնաժողովին նախագահը:

Աննէ Ս. Պասիբաբ Հօր կողմէն այս հանդէսին ներկայ զննուեցաւ Բարդէն Արքազան, Հոգ. Կիւրեղ Վեդ. Բարալեանի ներս:

Սուրբգոյց Բրիտանական եւ Արտիսն Ընկերութիւնը (British and Foreign Bible Society) հաստատուած է 1804-ին եւ աշխարհիս վրայ ունի յիսունի շախ Սուրբգոսաներ, որոնց վերջինն է Երուսալէմի այս նորէն Սուրբգոսանը: Ընկերութիւնը մինչեւ հիմայ Սուրբ Գիւրգը, ամբողջովին կամ մասնակի, բարգձման է 608 լեզուներու եւ բարբառներու: Ընկերութեան կազմութեան անմիջապէս ետք առաջին բարգձմանուած զիւրն է Յովհաննէս Աւետարանը, Հիւս. Ամերիկայի կարմիր-նոյնիկներուն համար **Մօհակերէն** (Mohawk) բարբառով. իսկ ամէնէն վերջինը, այսինքն 608րդ Գուկասա Աւետարանն է, որ բարգձմանուեցաւ **Փիպլէթիպիւրէնի** (Tubetube, Ռվիլիանիոյ բարբառներէն մին) եւ դեռ նոր հրատարակուեցաւ: Ընկերութիւնը իր հաստատութեան մինչեւ հիմայ տարածած է 355,000,000 կտր Սուրբգրի:

Անոնցմէ զատ այլեւայլ կերպով ուրիշ բարգձմանութիւններ ալ եղած են, եւ լեզուներուն ու բարբառներուն թիւը հասած է 867 ի: Աշխարհիս վրայ ոչ մէկ զիւր այսօրն լեզուներու կրցած է բարգձմանով, տարածուիլ եւ կարգացուիլ:

ՆԻՒՄԷՆ ԳՊՐՈՅԻՆ ԲԱՅՈՒՄԸ

Սուրբգոսան հանդէսին աւարտմէն ետք ներկայիս նստիւրուեցան, **Մարգարէից Փողոցին** վրայ Thabor (**Փարոլի**) ըստուած սուրբ, որ վերածուած է Գրգոցի մը, Newman School of Missions անուանով:

Հրախեղանք թէյով մեծարուեցան այս սան պարտէզին մէջ, եւ յետոյ կասարուեցաւ այս հաստատութեան ալ բացման հանդէսը:

1852 ին շինուած է այս համեստ շէնքը, զոր յետոյ զնած է Տիլի. Նիւմէն, Ամերիկայի Մեթոսիս Եկեղեցու Եպս. Նիւմէնին կիմը, որ իր ամուսնոյն մասնէն ետք Եկած բնակած է հաս Տիլիոյ մասնէն Ետն ալ շէնքը անցած է Մեթոսիս Եպսկոպոսական Եկեղեցույն, որ այժմ հինգ տարուան համար, առանց վարձի, տուած է **Միախօնարական Միացեալ Խորհուրդին** (The United Missionary Council), որ պիտի գործածէ իբրեւ զպրոց, Հեղաւ եւ Խոյաճ Երեսօտարգութիւնը կրքելու համար Y. M. C. A. ի մեթոսով. բայց առ այժմ մասնաւորապէս Հեղից ներս պիտի զբաղի: Հիմայ 12 ստանուող սինի, որ արաբերէն կը սորվին իրենց գործի մասնէն Ետք: Անոնցմէ զատ, Ամերիկայի, Գերման, Սկոթլանդի եւ Անգլիոցի միախօնարներէն եւ Կասալարական պատշտեաններէն խումը մը, բոլորը 40 հոգի, կը յանախեն այս զպրոց՝ արաբերէն սորվելու համար:

Այս հանդէսին զխաւոր խօսողներն էին Dr. R. E. Diefendorfer, Մեթոսիս Եկեղեցու կողմէն եւ Dr. John R. Mott:

Անկիլիան Եպիսկոպոսը երկու շէնքերուն նախման ազօրներն բրաւ գրաւու:

S. ԵՓՐԵՄ ՎԱՐԴ. ՊԷԶԻՐՉԵԱՆ
1858 — 1928

Ս. Արսույա Միաբանութեան երիցազոյն անգամը եւ ճին դպրոցի սիպար դժմեաւ ամենէն նեւաճեալ կանն էր Հայք եփրեմ, որ բարձրիցն անակնկալ եւ եղբական պարագաներս ակ փակեց իր այնքը:

Հ. Եփրեմ, աւազանի անուամբ Նազարէր, բնիկ Սեբաստիի, ծն. 1858 Յուլիս 18, ի բնէ նախ կրօնական եւ կրօնաւարական բերումներով, նոյն իսկ յափշտակուած նզնաւորական կենցաղէն, կը միաբանի Սեբաստիայ Ս. Նուան Վանից՝ 1877-82, յետոյ կուգայ Երուսաղէմ եւ կ'աւակերտի ժողովրդ. Վարձարանին, 1882-85, եւ կը վերադառնայ Սեբաստիա՝ Ս. Նուան Վանի 1885ին: 1888 Ապրիլին սկիզբը դարձեալ կուգայ Երուսաղէմ եւ վերջնականապէս կ'անդամակցի Ս. Յակոբի Միաբանութեան, եւ 1892 Պոստ. 29ին Սարկաւազ կ'ըլլայ ծագայեան Սանակ Սեբաստիի ձեռնադրութեամբ, իսկ նոյն տարւոյն Սպտ. 13ին Քանանայ կը ձեռնադրուի Յաւուրիս Պատրիարքի ընկերներով եւ Արեւոյ կ'օրնուի:

Հ. Եփրեմ իր ձեռնադրութենէն ետք կը նստի Ս. Արսույա ծառայութեան՝ կատարելով այլազան պատասխաններ.—Ս. Յաւուրեան, Ս. Փրկչի եւ Հրեշտակապետի Տեսչութիւնները, Ս. Յակոբի Ժամօրհնոգութիւնը, Մատակարարութիւնը, եւ այլն: Վերջին պատասխան եղաւ Քանանայ տեսչութիւնը, Երեւանի Տեսչութեան մէջ, որով նրաժառանգաւ ձեռնարկեան պատճառաւ:

Քէն այս Յուլիսին եօրանամանեայ պիտի բլլար, բայց իր տեսքը չէր մասնէր իր տարիքը: Ինծոները կարծիք էին միտ եւ անխոճով, իսկ մազերը հազիւ ներկցամ:

Հ. Եփրեմ իր կազմուածով միջանասակ, կարճ վիզ, բիկնեղ, ծանրամարմին, դանդաղաւար, բնզուցակ կարծածի:

Նվարագրով բարի, պարզամիտ, երբեմն զայրացկաս ինկզիմը կորնցնելու չափ, բայց զիջող շուտով ու անյիշաւար, նոյն իսկ կատակները յարչ առնելու չափ լուրջ, եւ բոս Աւետարանի՝ չնկատակող չարին, իր լաւատրոյն անձնապատկանութիւնն ու շատագուրութիւնը բնէլէ ետք: Միաբանական սեղանին ամենէն քիփիփ յանձնարար, աւ'ը սիրովակով, եւ իր առեկն կեանքին մէջ ինձնատապա (self-service), իր միակ նախընտր իր նարկիկէն, անտաւ ուրիշներուն, իր սենեկին մէջ, օրը մէկ անգամ: Հարուստը կարգուստը արեւելեան, միաբանական սենեակ ծածկուած, բայց իր պատարագի օրեաւն յասակ մանիակապոյն մեծաբաւ գրպունէն, վաճակ Հ. Եփրեմի պատասխանութիւնը պատարագի, կատարելով evenement մըն էր.—ժամ, հսկում, իր սարով, ինն իր մէջ, սակայն առանց ուրիշները խանգարելու:

Սասիկ բնակիչը Ս. Յակոբի մէջ սիրով աւան-

դական կարգուստին, եւ ստոր համար միտ տրոնող աշուձախ, երբ մարդ զսնէր, իսկ երբ մարդ չզսնէր՝ առանձինն, նոյն իսկ եկեղեցւոյ մէջ, պատասխանի պատճառն, այնպէս որ իր անխոճութեան բարեպատարութիւնը եւ իր տրոնողութիւնը կարելի չէր հասեցնել իրարու նեւ, բայց ինն կը հասեցնէր իր մօտին մէջ եւ իր հասկընդորութեամբ:

Պատասխանի մէջ իր լեզուն քաւած էր. պարզապէս կը բաշէր՝ երբ կը սաղմոսէր: Աղօթքը բարձր եւ Աւետարան կարդալու առն մեծ ճիգը կ'ընէր որ անբերի արտասանել քաւէրը, եւ այս ճիգերուն մէջ հաշիւէն ճին շեշտեր կ'ախի կը բռնուէին իր քաւած լեզուին նեւ:

Այս բարի վանականը շատնց հասուած էր մեռնելու զապախութիւն նեւ, այնպէս որ սարիներ յատուց արդէն պատասխան տուած էր իր գերեզմանին իսկ Ս. Փրկչի գերեզմանասան արեւմտեան հարուային պատին ակ՝ անկիւնի մօտ, տապանագիրն ալ քանդակել տալով, բացի մանուան քաւականէն . . .

Եւ մեռաւ Հ. Եփրեմ բարձրիցն անակնկալ եւ ձրի մահով մը . . .

Առնէ մը ի վեր դժգոն իր ոտներուն յողացումէն, հակառակ իրեն տուած զգուշական խորհուրդին, կ'ուրաւ երբայ Տիրերիայ ջերմակը, երբ Պաղեսիին վրայ կը փչէր եղանակին յասակ յարեակը (սիժման), եւ ինչպէս կ'երեւի, անհանգիստ կ'ըլլայ հո՛ն ննուող տա՛նէն, կ'որով վերադառնալու երուսաղէմ, եւ Ապրիլ 25, 9ժ. առաւ օրօյի մը մէջ, ուղեկիցներու նեւ համբայ կ'ելլէ այդ տա՛նէն, Տիրերիայէն երուսաղէմ, կտրելու համար 170 Միլիօնքի նեւաւորութիւն մը. բայց մինչեւ որ կը հասնին ձիւնին, եղբայրի դատին մասեր, կ'արտու խեղճ վարդապետը, եւ շօճէօրը հազիւ կը հասցնէ զինն Նապլուս, կ'աւտէն ժամ մը յուսայ, եւ ասիկանորութեան զիտարեամբ կը յանձնէ Բաղաթին նիւանգանցը, անխօս եւ անզգայ վիճակի մը մէջ, այնպէս որ բժիկները չեն կրնար բան մը խնամալ իր բերնէն, եւ կը վախճանի երեկոյեան ժամը 4ին, բոս հիւանդանոցի բժշկական սեղեկագրին՝ արեւտարութեան նեւտամնով:

Անակնկալ գոյրը կը հասնի Ս. Յակոբ, եւ քարման Տրգաս Վրդ. անմիջապէս Նապլուս կը դրկուի Բանի մը հողովով, որ ճնշեցեալը կը ինձնապէս երուսաղէմ՝ Ապրիլ 26. Ե՛՛՛. առաւ ժամը 4ին:

Նեխումին առաջը առնելու համար, արագ կարգուստութեամբ մը կատարուեցաւ Քանանայարարի կատարող, Ս. Յակոբայ Տեսչութիւն մէջ: Այս առիթու Ս. Պատարագ մտայն Հոգ. Ս. Վրդանէս Վրդ. Քատարեան, իսկ օծումը կատարեց՝ Գեր. Տ. Եղիշ Եպս. Չիլիկիւրեան եւ հակիրճ դամբանակազմով մը բուեց հանգուցեալին Բաւանամանայ ծառայութիւնը Ս. Արսույին:

Յետոյ Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախազանութեամբ կատարուեցաւ յուղարկութեան կարգը, — եւ դազողը առաջնորդուեցաւ Ս. Փրկչի, Չիլիկիւրեան եղիշ Սեբաստիի նախազանութեամբ եւ անխոճութեամբ իրաւիկէն դամբանին մէջ:

Հանգիւս իր բարի հողուն:

24. M. Nubarian. Dictionnaire Français-Arménien. Éditions P. Balentz, 233, Faub. S. Martin, Paris. Տպ. Մասիս. Փարիզ. 208B^{is}, Rue Lafayette. 16° էջ 640. Գին՝ կիսալարին ճր. 25:

25. GORGIN KHAN, The Armenian Minister and Commander-in-chief of Nawab Mir Kasim of Bengal, from 1760-1768, By Mesroby J. Seth, M. R. A. S. — A Paper read at the Tenth Meeting of the "Indian Historical Records Commission, held at Rangoon in December 1927. [Reprinted from Vol. XXXV of "Bengal: Past and Present,"] Calcutta: 1928. In folio p. 17.

26. A Lecture Delivered at "Galstaun Park, By M. Mesroby J. Seth, M. R. A. S. on Sunday, the 12th February, 1928, on the occasion of the inaugural Garden Party of the Armenian Diocesan Educational Union (Calcutta.) in 8° p. 11.

27. B. Kévorkian, Directeur de l'École Arménienne de Bégnins et Genève. DE L'EFFICACITÉ DE L'EXEMPLE — Nécessité d'une Science des Parents. Préface De PIERRE BOVET, Professeur de l'Université de Genève. Publication de l'École Arménienne de Bégnins et Genève. Paris, 1928. 8° p. 251.

28. ILLUSTRATIONS DE NICÉPHORE PHOCAS ET DE L'EPOPEE BYZANTINE, Répertoire méthodique, composé par M^{me} SIRARPIE DER NERSESSIAN, Diplômée d'Études Supérieures à la Sorbonne. Paris. Libr. Orient. P. Geuthner. 1924. info. p. 529-558.

29. Two Slavonic Parallels of the Greek Tetraevangelia: Paris 77, By SIRARPIE DER NERSESSIAN, Reprinted from THE ART BULLETIN. Vol. IX, No. 3 The College Art Association of America, New York University: Washington Square, New York, 1927. info p. 52.

30. Մ. ԶԳՕՆ, ՎԱՐԴԵՐՔ ԲԵՉ ԶԱՄԱՐ, 1928 Տպ. Արաբս. Սոփիա, Գին 10 Լէվա. 8° էջ 56. — Հեղինակը այն գրքիկի ամբողջ հաստյքը կը նուիրէ «Արաբս»ի ճոնսին:

“ՍԻՈՆԻ ԼԵՏ ՓՈՒԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

11. ՈՉԱՍԻԾ, Գրական, Բարոյական, Գիտական, և այլն. անկախ ամսագիրք, հրատարակութիւն Մ. Յ. Մազսուտեան և Ընկ. Տպարանի. Նիկոսիա (Կիպրոս) էջ 16. Տարեկան բաժնեգին, Կիպրոսի համար 4 շիլին, Արտասահմանի՝ 6 շիլին, Ամերիկայի 1,50 տոլար: Հասցէ.

M. H. Maksoudian, P. O. Box, N° 119 Nicosia, Cyprus.

ԱԶԳԱՊԱՏՈՒՄ

Կ. Պոլսի մեր ազգայիններէն անոնք որ ԱԶԳԱՊԱՏՈՒՄԻՆ ԵՐՐՈՐԻ մասը գնել կ'ուզեն, բո՛ղ դիմեն Կ. Պոլսի մէջ՝ ուղղակի Պսրփկն. Փոխանորդ Գեր. Ամբաս Եպս. Գազազեանի, որուն ղրկուած են բաւական քիւով Ազգայնաժողովներ:

